

Տօնական Օրերուն Առթիւ ՀԱՆ-ի Կազմակերպած Ընդունելութեան Ներկայ Եղաւ Գոնկրէսական Ատամ Շիֆ



Ընդունելութեան ընթացքին ՀԱՆ-ի վարչախոսքի անդամները գոնկրէսական Ատամ Շիֆի հետ

Կիրակի, Դեկտեմբեր 14-ին, տօնական օրերու առթիւ, ՄԴՀԿ Հայ Ամերիկեան Խորհուրդը կազմակերպած էր ընդունելութիւն, Կլէնտոնի իր գրասենեակէն ներս: «Բաց դռներու» ընդունելութեան առթիւ ՀԱՆ-ի գրասենեակը այցելեցին շարք մը Ամերիկացի եւ Հայ քաղաքական անձնաւորութիւններ, որոնց շարքին գոնկրէսական Ատամ Շիֆ:

Գոնկրէսական Շիֆ այս առթիւ իր ունեցած ելոյթին մէջ իր երախտագիտութիւնը յայտնեց Ամե-

րիկահայ համայնքին, որ անցնող երկար տարիներու ընթացքին ցուցաբերած աջակցութեան համար՝ իր հանդէպ եւ Ուաշինկթընի մէջ իր օրէնսդիր աշխատանքներուն գծով: Ան վերահաստատեց իր սէրը հայ համայնքին եւ շեշտեց հասարակական գործի մէջ ընդգրկուելու կարեւորութիւնը:

Ընդունելութեան ներկայ եղաւ նաեւ ՄԴՀԿ Արեւմտեան Ամերիկայի վարիչ Մարմինի ատենապետ

Շաք-ը Էջ 5

Եւրոպական Միութիւնը Կոչ Կ'ընէ Քայաստանին Իրատապ քայլեր ձեռնարկել

Հայաստանի մօտ Եւրամիութեան պատուիրակութիւնը հանդէս եկաւ յայտարարութեամբ, ուր ՀՀ իշխանութիւններուն կոչ կ'ընէ հրատապ եւ վճռական քայլեր ձեռնարկել քաղաքացիական ակտիւիստներուն եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներուն բռնութեան ենթարկուողներուն անյապաղ պատասխանատուութեան ենթարկելու ուղղութեամբ:

Յայտարարութեան մէջ ըսուած է.

«Եւրոպական Միութեան պատուիրակութիւնը, Հայաստանի մէջ հաւատարմագրուած ԵՄ անդամ պետութիւններու դիւանագիտական առաքելութիւններու ղեկավարներուն հետ համաձայնութեամբ, հանդէս կու գայ հետեւեալ յայտարարութեամբ:

ԵՄ պատուիրակութիւնը կը յայտնէ իր մտահոգութիւնը Երեւանի մէջ վերջերս տեղի ունեցած դէպքերուն՝ քաղաքացիական ակտիւիստներու եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներու նկատմամբ յարձակումներուն առնչութեամբ:

ԵՄ պատուիրակութիւնը կ'ողջունէ ՀՀ Մարդու իրաւունքներու պաշտպանի յայտարարութիւնը, ուր ան կոչ կ'ընէ իրականացնել դէպ-

քերու արդիւնաւէտ եւ անկախ քննութիւն:

ԵՄ պատուիրակութիւնը կոչ կ'ընէ Հայաստանի իշխանութիւններուն՝ հրատապ եւ վճռական քայլեր ձեռնարկել օրինախախտներուն անյապաղ պատասխանատուութեան ենթարկելու ուղղութեամբ:

ԵՄ պատուիրակութիւնը կրկին կը հաստատէ իր մտահոգութիւնը 2013 թուականին տեղի ունեցած համանման դէպքերու նկատմամբ քննութեան արդիւնքներու բացակայութեան առնչութեամբ:

Օրէնքի անարդիւնաւէտ կիրարկման ընկալումը, տեղի կու տայ աճող մտահոգութիւններուն՝ Հայաստանի քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւններուն, մարդու իրաւունքներու պաշտպաններուն եւ միջազգային դիտորդներուն եւ առաջ կը մղէ Հայաստանի մէջ անպատժելիութեան մթնոլորտ զարգացնելու վտանգը:

ԵՄ պատուիրակութիւնը կը վկայակոչէ, որ ժողովրդավարական սկզբունքներու, մարդու իրաւունքներու եւ հիմնարար ազատութիւններու նկատմամբ յարգանքը կը մնայ ԵՄ-Հայաստան երկկողմ յարաբերութիւններու կարեւոր բաղադրիչը»:

«Յաղթանակած Ազատամարտիկն Իրաւունք Չունի Հանդիպել Նման Ոսնձգութիւններին», - Կ'ըսէ ՄԴՀԿ Ատենապետը

Հայաստանի մէջ վերջին օրերուն ընթացող ազատամարտիկներու հանդէպ ֆիզիկական հաշուեյարդարները ուղղակի ոճրագործութիւնն է: Այս մասին յայտարարեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Հայաստանի ատենապետ Նարեկ Գալստեան, Արտաշատ քաղաքի «Ժիրայր Մուրատ» մասնաճիւղի նոր գրասենեակի բացման ժամանակ:

«Երբ Հայաստանում օրը ցերեկով ձեռնու էն յաղթանակած բանակի, յաղթանակած ժողովրդի գինուորին, սա մեծագոյն ողբերգութիւնն է», ըսած է Գալստեան:

«Այն, ինչ տեղի է ունեցել, ՄԴՀԿ-ն միանշանակ դատապարտում է: Իսկապէս անհրաժեշտ է, որպէսզի նման դէպքերը բացառուեն ու պատժուեն օրէնքի ամբողջ խստութեամբ: Յաղթանակած ազատամարտիկը մեր երկրում ուղղակի իրաւունք չունի հանդիպել նման ոսնձգութիւններ: Բայց, ցաւոք, սա է մեր այսօրուայ իրականութիւնը: Ընդհանրապէս, բոլոր կասկածները փարատելու համար պէտք է թափանցիկ գործընթաց», ըսած է ան:

Նարեկ Գալստեան խօսելով ընդհանուր քաղաքական իրավիճակի մասին, ընդգծած է, որ ՄԴՀԿ-ի հաւատամքն է, որ Հա-



ՄԴՀԿ Հայաստանի ատենապետ Նարեկ Գալստեան

յաստանին անհրաժեշտ են համակարգային փոփոխութիւններ, ուստի եւ զաղափարական ամուր հենք ունեցող ընդդիմութիւնը՝ այլընտրանք չունի:

«Հաւատացէ՛ք, եթէ չկայ գաղափարական ընդդիմութիւն, ապա ցանկացած ընդդիմադիր գործընթաց ծառայում է այս կամ այն անհատի, իսկ աւելի վատ՝ օլիգարխի անձնական շահերին», ըսած է Նարեկ Գալստեան:

Ռիչըրտ Միլզ Հայաստանի Սօս ԱՄՆ-ի Նոր Դեսպան

Ամերիկեան Ծերակոյտը հաստատեց Ռիչըրտ Միլզի թեկնածութիւնը՝ Երեւանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպանի պաշտօնին համար: Ծերակոյտը նաեւ Պաքոյի մօտ Միացեալ Նահանգներու դեսպան նշանակեց Ռուպըրթ Սեքուլթան:

Միլզ ցարդ կը վարէր Պէյրութի մօտ Ամերիկեան դեսպանութեան ղեկավարի տեղակալի պաշտօնը, իսկ նախապէս եղած է Մալթաի մօտ ամերիկեան դեսպանատան գործերու հաւատարմատար: Ան աշխատած է Փարիզի, Տապլինի, Լոնտոնի, Պաղտատի եւ Իսլամապատի մէջ: Նոր դեսպանը կը խօսի նաեւ ռուսերէն ու ֆրանսերէն:

ՄԴՀԿ-ՅԲԸՍ ՏԵՍԱԿՑՈՒԹԻՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԷՋ

Երեւանի մէջ տեղի ունեցաւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Կեդրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Տիրարանեանի տեսակցութիւնը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Կեդրոնական վարչութեան նախագահ Պերճ Սեդրակեանի հետ: Տեսակցութեան ներկայ գտնուեցաւ նաեւ ՀԲԸՄ-ի Կեդրոնական վարչական ժողովի անդամ Վազգէն Եագուպեանը:

ՀԲԸՄ-ի գրասենեակին մէջ տեղի ունեցած տեսակցութիւնը ընթացաւ շատ ջերմ մթնոլորտում, քննարկուեցան Հայրենիքը եւ Միհրուքը յուզող զանազան հարցեր: Շեշտուեցաւ համազգային կառուցներուն աշխատանքին կարեւորութիւնը՝ մասնաւոր հայապահպանումի առաքելութեան մէջ: Ժողովականները պայմանաւորուեցան աւելի յաճախակի կազմա կերպել նմանօրինակ տեսակցութիւններ:

«Մասիս» Յաջորդ Թիւր

Տօնական օրերու առթիւ «Մասիս» լոյս պիտի չտեսնէ յաջորդ շաբաթ:

Նոր տարուայ միացեալ թիւը լոյս կը տեսնէ Յունուար 3-ին:

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՄԱՍԻՍ

Հայաստանի Սարսափելի «Գաղտնիքը»

ՅԱԿՈԲԱՆԴԱԼԵԱՆ

Մարդու իրաւունքների Պաշտպան Կարէն Անդրեասեանը Հայաստանում մարդու իրաւունքների օրը յայտարարել է, որ Հայաստանի աղքատութեան համար մեղաւոր են թուրքիան ու Ատրպէյճանը: Մարդն ունի իհարկէ դա յայտարարելու իրաւունք: Առաւել եւս, որ յայտարարութեան հիմքերը բաւական մեծ են: Թուրքիան ու Ատրպէյճանն արդէն երկու տասնամեակ Հայաստանը ենթարկում են ցամաքային շրջափակման: Նաեւ պարտադրում են, որ Հայաստանը մեծ ծախս անի անվտանգութեան համար, երբ կարող էր դրա մի մասը ուղղակի տնտեսական զարգացման ուղղել: Միաժամանակ, թուրքական սպառնալիքը Հայաստանին ստիպում է մնալ ուսական ազդեցութեան ծիրում եւ մնալ խորհրդա-ուսական յետադէմ համակարգում, որը նաեւ տնտեսական զարգացման խոչընդոտ է:

Հետեւաբար, Կարէն Անդրէասեանն անկասկած ունի հիմք ասելու, որ Հայաստանի աղքատութեան համար մեղաւոր են թուրքիան ու Ատրպէյճանը:

Այժմ պատկերացնենք, որ թուրքիան ու Ատրպէյճանը բացել են ցամաքային ճանապարհները, եւ դրանցով իրականացում է ակտիւ բեռնափոխադրում, ընդլայնուել է շուկան եւ կատարում են ներդրումներ:

Հայաստանն իհարկէ կը հարստանայ, ինչպէս Ռուսաստանն էր

հարուստ: Բայց ո՞ւր կը գնայ այդ հարստութիւնը: Արդեօք աւելի շատ հարստութիւնը կը գնայ հասարակութեան եւ պետութեան գրպանը, թէ այնպէս, ինչպէս օրինակ Ռուսաստանում, որտեղ պետութեան ու հանրութեան մեծ մասը շարունակում է ապրել կոռուպցիոն կեդրի եւ սոցիալական անհաւասարութեան ցանցում:

Կամ, Ատրպէյճանն օրինակ, որը կարծես թէ չունի փակ ճանապարհի խնդիր, հարուստ է, նաեւ թուրքիան է վաճառում: Բայց այդ հարստութիւնը կենտրոնացած է ընդամէնը մի խումբ պաշտօնեայի, մի քանի կլանի ձեռքին, իսկ հանրութեան մի ահռելի մասը կամ աղքատ է, կամ հաց է վաստակում Ռուսաստանում:

Ցամաքային հաղորդակցութեան ուղիները տնտեսական զարգացման կարեւոր պայման են, բայց ամենեւին վճռորոշ չեն: Չարգացման վճռորոշ պայմանը կառավարող կամ հանրային էլիտաների որակներն են: Իսկ Հայաստանում այդ հասկացութիւնը պարտադիր պէտք է վերցնել չակերտի մէջ, քանի որ դրանք միանգամայն անորակ են, որեւէ ներերկրային կամ առաւել լայն մասշտաբի խնդրի հանդէպ անհամարժէք:

Այդորակ կամ անորակ «էլիտայի» առկայութեան պարագայում, ցամաքային հաղորդակցութեան բաց համակարգի պայմաններում կարող է ընդլայնուել միայն հանրութեան «օրապահի-

կը», բայց ոչ ստեղծագործական պոտենցիալն իրացնելու իրաւունքը, ոչ երկրի կառավարման ներկայացուցչականութիւնը: Եւ դրա խօսուելի կայութիւնն են Ռուսաստանն ու Ատրպէյճանը, որոնք աղքատ երկրներ չեն, բայց որտեղ հասարակութիւնն աղքատ է, ունեզուրկ, իրաւագուրկ:

Հայաստանի աղքատութեան համար գլխաւոր պատասխանատուն Հայաստանի իշխող «էլիտան» է, որը երկու տասնամեակ շարունակ կողոպտել է հասարակութեանը տարբեր միջոցներով, զրկել է հասարակութեանը իշխանութիւն ձեւաւորելու սահմանադրական իրաւունքից, սահմանադրական այլ իրաւունքներից, անձնական հարստութեան համար շահարկել է բազմաթիւ նիւթական եւ բարոյական գործօններ, անգամ այնպիսի առաքինի երեւոյթ, ինչպիսին բարեգործութիւնը:

Անգամ շրջափակուածութեան պայմաններում Հայաստանն ունի անհամեմատ արագ տեմպով եւ մեծ մասշտաբով զարգանալու զգալի ռեսուրս, 21-րդ դարն իր տեխնոլոգիական նուաճումներով տալիս է դրա հնարաւորութիւնը: Տնտեսութեան մէջ ի յայտ են եկել ոլորտներ, որոնք հնարաւոր է զարգացնել առանց ցամաքային կամ ծովային հաղորդակցութեան անմիջական բաց ուղիների: Միեւնոյն ժամանակ, Հայաստանն ունի երկու հարեւանների՝ վրաստանի ու իրանի պոտենցիալից օգտուելու հնա-

Ի՞նչ խնդիր էր լուծում Հասան Ջեմալը Երեւանում

ԿԱՐԻՆԷ ՍԱՐԻԲԵԿԵԱՆ

Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ «Միվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած հանդիպման ժամանակ տեղի ունեցած սկանդալային միջադէպը անցնող շաբաթուայ ամենաթեթ քննարկուող թեման էր:

Հասան Ջեմալը, ինչպէս յայտնի է, որոշել էր իր հեղինակած «1915-Հայոց ցեղասպանութիւն» գիրքը՝ հայերէն թարգմանութեամբ, ներկայացնել Հայաստանում՝ հայ ընթերցողին: Միջոցառման կազմակերպիչը «Միվիլիթաս» հիմնադրամն էր, գրքի հրատարակիչը՝ «Հրանտ Դինք» հիմնադրամը:

Ի վերջոյ, ո՞րն էր այս միջոցառման նպատակը, ինչպէս պէտք է յարաբերուել մեծ հայասպանի թոռան հետ մեր երկրում եւ արժէ՞ր ընդհանրապէս նրան հրաւիրել Հայաստան, հնարաւորութիւն տալ դասախօսելու եւ վերջում էլ յայտարարելու, թէ ինքը չի եկել յայտարարելու այն, ինչ հայերն են ուզում լսել, եւ «1915-Հայոց ցեղասպանութիւն» գիրքն էլ ինքը գրել է որպէս անձ, ոչ թէ որպէս Ջեմալ փաշայի թոռ. «Ինձ մի՛ կապէք պապիս հետ», - «Մոսկուա» կինոթատրոնում գրքի շնորհանդէսի տապալուած միջոցառումից յետոյ ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց Հասան Ջեմալը:

Մեծ մարդասպանի երեւանեան այցի վերաբերեալ քննարկումները ու հրապարակաւ արտայայտուած կարծիքները մէջ հիմնականում առկայ էին երկու ծանրակշիւ մօտեցումներ: Առաջին՝ մերժողական, այն է՝ պէտք չէր

Ջեմալի թոռանը ընդհանրապէս Հայաստան հրաւիրել. նա ո՞վ է, որ մենք նրա խօսքը լսենք կամ ընդհանրապէս թող տանք, որ ոտք դնի Երեւան, երկրորդ՝ մեծ հայտեացի թոռը ընդունում է ցեղասպանութեան իրողութիւնը. դա արդէն գովեստի արժանի փաստ է, հետեւաբար մենք պէտք է կարողանայինք այդ մարդու հետ աւելի կառուցողական դաշտում շփուել եւ նրա հետ քննարկել բազմաթիւ կնճռոտ հարցեր:

Երկուսն էլ ծայրահեղական շեշտադրում են եւ, որպէս մօտեցում, չեն պարունակում ամենակարեւոր հարցի պատասխանը՝ ի՞նչ է շահուած հայ ժողովուրդը եւ հայոց դատը՝ ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Ջեմալի թոռան Երեւան գալով կամ չգալով: Ուզենք թէ չուզենք՝ մենք քննարկելու բան ցեղասպանութիւնն անմիջականօրէն իրագործողների ժառանգների հետ (իսկ Հասան Ջեմալը կազմակերպիչի թոռն է), ունենք՝ որովհետեւ ոչ մի հանցանք, առաւել եւս ազգասպանութիւնը վաղեմութեան ժամկէտ չունի, ու այն իրագործողների ժառանգորդները օրերից մի օր կանգնելու են դատարանի առջեւ, եւ դրուելու է հատուցման պահանջ: Հետեւաբար Հասան Ջեմալի առջեւ միայն այս հարցերը դնելու համար արժեք հրաւիրել Հայաստան: Բայց միւս կողմից ասել, թէ հենց միայն «ցեղասպանութիւն» բառի արտաբերումը թուրք մարդասպանի թոռան կողմից մեծ ձեռքբերում է, մեղմ ասած, լուրջ չէ: Հասան Ջեմալը կարող է արտաբերել կամ չարտաբերել «հայոց ցեղասպանութիւն» արտայայտութիւնը. դա նրա խնդիրն է, դրանից հարցի հուստիւնը չի փոխուում: Շատ կարեւոր է հասկանալ, թէ ինչ խնդիր է

լուծում Ջեմալի թոռը այդ արտայայտութեան արտաբերմամբ, եթէ նա ցեղասպանութիւն ձեւակերպումն ընդունում է, սակայն որպէս հետեւանք չի խօսում ու չի բարձրաձայնում հատուցման մասին, հակառակը. նոյն գրքում խօսում է Ղարաբաղի հայերի կողմից Ատրպէյճանի տարածքի 20 տոկոսի օկուպացիայի մասին, ապա նրա՝ վերը յիշատակուած գրքի հրատարակումը առաւելապէս ծառայում է թուրքական ճկուն դիւանագիտութեան շահերին:

Փաստօրէն, թուրքերը անգամ մեր դաշտում աւելի լաւ են խաղում, քան մենք. հրաշալի է մտածուած՝ թուրք մարդասպանի թոռը ցեղասպանութեան մասին գիրք է գրում, աւելին՝ 70 տարեկան հասակում՝ ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ, անձամբ գալիս է Հայաստան՝ չվախենալով թուրքական իշխանութեան հալածանքներից: Թուրք հասարակութեան պրոգրեսը ցոյց տալու աւելի լաւ սցենար երեւի թէ հնարաւոր չէր պատկերացնել: Եւ եթէ Հայաստանում Ջեմալի թոռանը սուլում են, բոյկոտում կամ դժգոհութիւն են յայտնում նրա գրքի շնորհանդէսի ժամանակ, ապա հայերն ակամայից դառնում են մերժողականութեան կրող, իսկ մերժողականութիւնը ռեգրեսիւ հասարակութեան նշան է: Գուցէ հենց այս խնդիրն է լուծել Ջեմալ փաշայի թոռ Հասանը՝ այս համատեքստում շարունակելով հարազատ պապի գործը: Այս բոլոր հարցերը կազմակերպիչները պարտաւոր էին նախապէս ծանրութեւն անել ու հասկանալ, թէ շնորհանդէս կոչուած ինչ սցենարով կազմակերպել, որ այն ծառայի կամ էլ գոնէ չվնասի մեր ազգային շահերին: «ՀԱՅԵԼԻ»

րաւորութիւն, ինչը երկու տասնամեակի ընթացքում օգտագործուել է անարդիւնաւէտ: Խնդիրն այդ ամէնն արդիւնաւէտ օգտագործելն է, խնդիրը պետականութեան, հասարակութեան, պատմութեան առաջ էլիտաների պատասխանատուութեան գիտակցումն է, ախորժակի եւ արժանապատուութեան, ստամոքսի եւ բանականութեան յարաբերակցութիւնն է մի շարք մարդկանց մարմիններում, որը երկու տասնամեակ շարունակ ունեցել է պետական օրգանիզմի համար վտանգաւոր հաշուեկշիռ եւ շարունակում է պրոգրեսիւ ընթացքով:

Այդ պայմաններում, եթէ Հայաստանը նաեւ թուրքիան, ընդամէնը ալիեւներն էին Հայաստանում աւելանալու, եթէ Հայաստանը ստիպուած էլինէր պաշտպանութեան համար հակա ծախս անել՝ ընդամէնը գործութիւնն էր աւելանալու, եթէ Հայաստանը բաց ճանապարհներ ունենայ, ընդամէնը օլիգարխների քուտաններն են ընդլայնուելու:

Եթէ ազգային կամ հանրային «օրապահիկի» խնդիր է դրուած օրակարգում, ապա իսկապէս՝ գլխաւոր մեղաւորը թուրքիան եւ Ատրպէյճանն են:

Բայց, այդուհանդերձ, Հայաստանում է գլխաւոր մեղքը, որ օրակարգի հարցը լուրջ «օրապահիկն» է:

Իսկ եթէ հարցը պետութիւնն է, այնուամենայնիւ, ապա այստեղ չկայ գլխաւոր կամ երկրորդական մեղաւոր, այստեղ կայ մէկ մեղաւոր՝ Հայաստանն անկախութիւնից ի վեր գլխաւորած եւ առաւելապէս կոսմոսիկ փոփոխութեան ենթարկուած իշխող համակարգը:

«ԼՐԱԳԻՐ»

ՄԱՍԻՍ
ՄԱՍԻՍ ՇԱՐԱԹԱԹԵՐԹ
ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ
ՄՈՑԻՍԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՁԱԿԵԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
Արեւմտեան Ամերիկայի Շրջանի
ԽՄԲԱԳԻՐ
ՏՕՔԹ. ԱՐՇԱԿ ՊԱՅԱՆՃԵԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԻՆ
ԼԵՆԱ ՄԱՆՈՒԿԵԱՆ
MASSIS Weekly
Organ of the Armenian Social Democratic Hunchakian Party of Western USA
1060 N. Allen Ave.
Pasadena, CA 91104
Phone: (626) 797-7680
Fax: (626) 797-6863
E-Mail: massis2@earthlink.net
http://www.massisweekly.com
(USPS 667-310) (ISSN 0744-334X)
Published Weekly
Except Two Weeks in August
ANNUAL SUBSCRIPTION RATES:
USA \$50.00, \$80.00 (First Class)
Canada \$125.00 (Air Mail)
Overseas \$250.00 (Air Mail).
All payments must be made in US funds & Drawn on US banks.
Periodicals Postage Paid at Pasadena CA.
Please Send Address Change To MASSIS WEEKLY

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Փաշինեան. «Արամ Մանուկեանի Դեմ Յարձակումով ՀՀԿ-ն Վախեցնում Ե Իր Իւրայիններին»

Արամ Մանուկեանի դէմ յարձակումով ՀՀԿ-ն որոշել է վախեցնել հենց իր կողմնակիցներին: Այս մասին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ յայտարարել է ՀԱԿ խմբակցութեան պատգամաւոր Նիկոլ Փաշինեանը:

«Միալուծ են նրանք, որոնք մտածում են, թէ սա ուղղուած է ընդդիմութեան ու ակտիվիստների դէմ: Սա նաեւ ՀՀԿ պատգամաւորների դէմ է», - ասել է Փաշինեանը:

«Այո, այո, մի գարմացէք: Կարող է սա սենսացիայի պէս է հնչում, բայց ես շատ ՀՀԿ-ականներին հետ եմ շփուել եւ ինձ համար կարեւոր եզրակացութիւն եմ արել: ՀՀԿ-ում կան մարդիկ, որոնք խորապէս գիտակցում են՝ ինչ է տեղի ունենում երկրում: Նրանք նոյն հարցադրումներն են են անում եւ երբ այս ամբիոնի մօտ են բարձրանում կիսազրագէտ մարդիկ՝ ԱԺ պատգամաւորի ինստիտուտը արատաւորող փողոցային բառապաշարով, ապա հասկացէք՝ նրանց ուղարկում են, որ ՀՀԿ-ում մտածող մարդկանց պահեն հսկողութեան տակ, որ փորձեն վախեցնել նրանց: Մեզ չեն վախեցնի: Մենք բանտ էլ ենք նստել, մեր վրայ կրակել են, իսկ նրանց ուզում են չիշեցնել՝ մի թպրտացէք, թէ չէ կը կրակենք մուտքերի մօտ: Ոչ ոք փոխ ոստիկանապետ Գէորգ Մհերեանից աւելի հեղինակութիւն չի ունեցել, իսկ նրան սպաննեցին (2010-ին-խմբ):



ՀԱԿ խմբակցութեան պատգամաւոր Նիկոլ Փաշինեան

Այս բոլոր նշանները ՀՀԿ-ականների համար է, որոնք խորապէս գիտակցում են, որ երկիրը վատ ուղիով է ընթանում», - ամփոփել է Փաշինեանը:

Յիշեցնենք, որ վերջին օրերին բռնութեան դէպքեր են գրանցուած ընդդիմադիր հայեացքներ ունեցող գործիչների նկատմամբ: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկուել ազատամարտիկներ Մանուկէլ Եղիազարեանը, Ռազմիկ Պետրոսեանն ու Սուրէն Սարգսեանը: Իսկ Դեկտեմբերի 11-ին, երեկոյեան, իր տան շքամուտքի մօտ յարձակման էր ենթարկուել ԱԺ պատգամաւոր Արամ Մանուկեանը՝ ստանալով մարմնական վնասուածքներ: Ոստիկանութիւնը պարզել էր, որ հարուածողը եղել է 41-ամեայ Արշակ Սւազեանը, որը սակայն բերման ենթարկուելուց յետոյ ազատ է արձակուել:

Երեւանում Որոշ Խանութներ Դադարեցրել Են Առեւտուրը

Ժամ առ ժամ արժեզրկուող դրամը լարուածութիւն է ստեղծել մայրաքաղաքում: Մի շարք խանութներ դադարեցրել են առեւտուրը: Խոշոր սուպերմարկետների աշխատակիցները «Ազատութեան» այցելութեան պահին, չհասցնելով պատասխանել յաճախորդների հարցերին, արագ-արագ պոկում էին գնապիտակները: Թարմացուող գներն էլ աւելի էին բարկացնում գնորդներին: Շատերը պարզապէս հրաժարուած էին ընտրած ապրանքից ու նախընտրում այն հետ վերադարձնել: Թանկացումից բացի սահմանափակում էր դրուած նաեւ մի շարք առաջին անհրաժեշտութեան ապրանքների

քանակի վրայ: Օրինակ, շաքարավազ 10 կիլոգրամից աւել չէին վաճառում:

Նոյն իրավիճակն էր տիրում նաեւ հրուշակեղենի արտադրութեամբ զբաղող խանութների ցանցում: Տօնական սեղաններին քաղցրաւենիք գնել ցանկացողներին դրամարկղի աշխատակիցները տեղեկացնում էին, որ վաճառք այս պահին իրականացնել չեն կարող: Տեխնիկա վաճառող խանութների ցանցում եւս ապրանքները շարուած էին հանուած գնապիտակներով: Ընկերութեան աշխատակիցները կամ հրաժարուած էին վաճառք իրականացնել, կամ անընդհատ փոխում էին գները:

Երեւանում Տեղի Ե Ունեցել Երթ Վերջին Օրերի Յարձակումները Պացայայտելու Պահանջով

Ազատամարտիկների եւ ՀԱԿ անդամ Արամ Մանուկեանի վրայ յարձակողներին բացայայտել եւ պատժել պահանջող մի քանի տասնեակ քաղաքացիներ Դեկտեմբերի 15-ին, երթով շարժուեցին ՀՀ ոստիկանութեան շէնք:

«Այս կերպ մարդկանց փորձում են ահաբեկել: Եթէ հնարաւոր է յարձակուել Արամ Մանուկեանի վրայ, ով պետութեան հիմքերում է կանգնած, ինչի՞ հնարաւոր չէ յարձակուել սովորական քաղաքացիների վրայ», - լրագրողներին ասաց ակցիայի կազմակերպիչ, արուեստագէտ Արա Պետրոսեանը:

Արա Պետրոսեանի խօսքով՝ պէտք է ոչ թէ ատորագրութեամբ ազատ արձակել Արամ Մանուկեանին ծեծի ենթարկողին, այլ նրան «գաղութ ուղարկելին»:

Ըստ նրա՝ իշխանութիւնը պէտք է քայլեր ձեռնարկի բացա-

յայտելու յանցագործութեան «պատուէր տուողին»:

Ակցիային մասնակցում էին քաղաքացիական ակտիվիստներ, «Նախախորհրդարանի» անդամներ: Երթն ուղեկցում էին մօտ մի տասնեակ ոստիկաններ:

Յիշեցնենք, որ վերջին օրերին ծեծի են ենթարկուել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսեանը, Մանուկէլ Եղիազարեանը, Սուրէն Սարգսեանը: Դեկտեմբերի 11-ի երեկոյեան, իրենց շէնքի մուտքի մօտ անյայտ անձը յարձակուել է ՀԱԿ խմբակցութեան քարտուղար Արամ Մանուկեանի վրայ եւ հարուածել նրան: Արամ Մանուկեանին ծեծի ենթարկելու գործով կասկածանքով դեկտեմբերի 14-ին բերման էր ենթարկուել 41-ամեայ Արշակ Սւազեանը, որը ստորագրութեամբ ազատ է արձակուել:

Քոչարեանի Վերադարձ Նշանակում Ե Քաղաքացիական Պատերազմ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի հաւանական վերադարձը նշանակում է քաղաքացիական պատերազմ: Այս մասին Դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրոյցում ասաց Ազատամարտիկների դաշինքի անդամ Սուրէն Սարգսեանը:

«Ամէն մէկն իր գէնքը կը վերցնի ու կը գնայ կուռելու, երկիրն աւեր կը դառնայ: Անհնար է Քոչարեանի վերադարձը, ուղղակի բացառուում է: Քոչարեան Ռոբերտը պետք է վերադարձնի թալանածը: Քոչարեանը մեր փողերը թալանելու մէջ է մեղաւոր, Մարտի 1-ի համար է մեղաւոր, Ազգային ժողովում առկայ իրավիճակի եւ այնտեղի պատգամաւորների համար է մեղաւոր: Երբ մենք պատերազմում էինք, Քոչարեանի որդին տասը տարեկան էր, ուղիղ տասը տարի անց նա դարձաւ միլիարդատէր, ինչպէ՞ս. Մեզ թալանելու միջոցով, եւ նա պէտք է պատասխան տայ», - ասաց ազատամարտիկը:

Սուրէն Սարգսեանի խօսքով՝ չի բացառուում, որ ազատամարտիկներին բռնութեան ենթարկելու հետեւում կանգնած լինի հենց



Ազատամարտիկների դաշինքի անդամ Սուրէն Սարգսեան

երկրորդ նախագահը, քանի որ նրան ձեռնառու է երկրի ապակայունացումը:

NEWS.am-ի դիտարկմանը, թէ կարծիք կայ, որ եռեակի հետեւում կանգնած է հենց Քոչարեանը, իսկ Ազատամարտիկների դաշինքն էլ եռեակի կողքին է, Սուրէն Սարգսեանը պատասխանեց. «Բացառուում է, որ նման բան լինի: Եթէ մի օր եռեակի հետեւում երեւան Քոչարեանի ականջները, ազատամարտիկները նոյն պահին դուրս կը գան»:

Հայաստանում Տնտեսական Քա՞ոս է. Մասնագէտների Հակասական Կարծիքները

Սպեկուլյատիւ գործարքները կարճաժամկէտ են լինելու, դրանից յետոյ դրամը կայունանալու է եւ նոյնիսկ չի բացառուում, որ այն կ'արժեւորուի: NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում այսպիսի կանխատեսում արեց տնտեսագէտ Թաթուլ Մանասերեանը:

«Կարծում եմ, որ խուճապի կարիք չկայ, յատկապէս այսօրուայ յայտարարութիւններից յետոյ: Մեր կանխատեսումով՝ սպեկուլյատիւ գործարքները կարճաժամկէտ են լինելու: Պետութեան գործառոյթներն իրականացնելու դէպքում հնարաւոր կը լինի իսկապէս խուսափել ապակայունացնող գործօններից եւ նաեւ մենք կանխատեսել ենք, որ հնարաւոր է հակառակ տենդենցը՝ դրամի արժեւորում, բայց դրանից առաջ պէտք է հասնել դրամի կայունութեան եւ վերահսկելիութեան: Այնուհետեւ արդէն դրական արդիւնքներ կ'ունենանք, այդ թւում գների կայունութիւն», - ասաց տնտեսագէտը:

Նրա խօսքով՝ պէտք է անպայման բացայայտել, թէ ովքեր են կանգնած այդ սպեկուլյատիւ գործարքների հետեւում եւ պատասխանատուութեան ենթարկել նրանց:

Գործատուների միութեան նախագահ Գագիկ Մակարեանը, այնուամենայնիւ, համոզուած է, որ Հայաստանում այս պահին տնտեսական քաոս է, իսկ պատճառները շատ են:

«Առաջին՝ Հայաստան մտնող դոլարի քանակը նուազել է, որովհետեւ արտահանման ծաւալները քչացել են, Ռուսաստանից տրանսֆերտներն աւելի շատ գալիս են ուռելիով, քան դոլարով: Բացի դրանից՝ մեր արտահանողները հին գներով են աշխատում, քանի որ ռուսական կողմը չի համաձայնուում վերանայել պայմանագրերը, որպէսզի իրենց մօտ գնաճ չլինի: Երրորդ՝ գնողունակութեան անկում կայ: Ինչ վերաբերուած է

գնաճին, ապա գործարարները սկսել են թանկ գներով բերել, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք օգտուած են իրավիճակից եւ բարձրացնում գները», ասաց նա:

Գագիկ Մակարեանի խօսքով՝ Կենտրոնական բանկը պլանաւորում էր կարգաւորել իրավիճակը, սակայն այսօր նոյնիսկ մէկ օրուայ կտրուածքով չի կարողանում կանխատեսում անել. «Կենտրոնական բանկը չգիտի զսպել, թէ պահել: Երկու դէպքում էլ մենք վնասներ կ'ունենանք: Սա տնտեսական քաոս է, որը գնահատուած չէ, թէ ինչքան է տեւելու, իսկ Ռուսաստանի տնտեսութիւնն էլ արագ չի վերականգնուելու, դա հաստատ է»:

Տնտեսական քաոսից դուրս գալու համար գործատուների միութեան նախագահն առաջարկում է կառավարութեանը Կենտրոնական բանկի հետ փոխհատուցել արտահանողների կորուստները, ինչպէս նաեւ օգնել սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ապրող քաղաքացիներին:

«Պահանջների, գինիների արտադրութեամբ զբաղողները 15-23% վնաս են կրել, կոնեակի արտադրութեան զբաղողները՝ մինչեւ 60%: Կառավարութիւնը պէտք է օգնի արտահանողներին դուրս գալ իրավիճակից: Մի մասը դոլարով վարկեր ունի, հիմա կամ պետութիւնը պէտք է օգնի, կամ այդ գործարարները կը սնանկանան՝ իրենց գոյքը թողնելով բանկերին: Բացի դրանից՝ կառավարութիւնը պէտք է ստուգերին դուրս բերի, այսպիսով կը կարողանայ բիւջէ լրացուցիչ գումար բերել: Մօտ 100 մլն դոլարով կարելի է իրավիճակը մի քիչ կարգաւորել», - նշեց Գագիկ Մակարեանը:

Նշենք, որ վերջին օրերին դոլարի փոխարժէքը կտրուկ բարձրանում է, ինչի հետեւանքով էլ առաջին անհրաժեշտութեան ապրանքները թանկացել են:

ԼՈՒՐԵՐ

Իրաքի Քուրդիստանում Յայերեկը Պետական Լեզու Է ճանաչուել



Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատուածի առաջնորդ Մեսուդ Բարզանի

Յիւսիսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատուածում հայերէնը եւս պաշտօնական լեզու է ճանաչուել:

Ինչպէս տեղեկացնում է Rudaw.net կայքը, Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատուածի առաջնորդ Մեսուդ Բարզանին ստորագրել է լեզուի մասին օրինանագիծը, որով քրդերենից եւ արաբերէնից բացի հայերէնը, թուրքմեններէնը եւ ասորերէնը դառնում են պաշտօնական լեզու:

Rudaw-ի հետ զրոյցում Քուրդիստանի խորհրդարանի մամուլի խօսնակ Թարրը Զեւհերը նշել է, թէ լեզուի մասին յիշեալ օրինանագիծը խորհրդարանն ընդունել է 2014-ի Հոկտեմբերի 29-ին եւ Նոյեմբերի 20-ին ներկայացրել Մեսուդ Բարզանիին:

Թարրը Զեւհերը շեշտել է, թէ նոր օրինագիծով Քուրդիստանի ինքնավար հատուածի այն վայրերում որտեղ ապրում են հայեր, թուրքմեններ եւ ասորիներ, պաշտօնական լեզու է դառնում հայերէնը, ասորերէնը եւ թուրքմեններէնը:

Բարուն Յայտարարում է, Որ Ռուս-Թուրքական Սերձեցումը Բխում Է Ադրբեջանի Շահերից

Ադրբեջանական մամուլը շարունակում է ակտիւօրէն քննարկել ռուս-թուրքական վերջին բանակցութիւնները, որոնք կայացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Դեկտեմբերի սկզբին Անգարա կատարած այցի շրջանակներում:

Անգարայում Պուտինը յայտարարել է, որ Մոսկուան հրաժարում է «Հարաւային հոսք» գազատարից, դադարեցնում է շինարարական աշխատանքները եւ փոխարէնը մտադիր է նոր գազատար կառուցել Թուրքիայի տարածքով, որն էլ թոյլ կը տայ ռուսական գազը հասցնել եւրոպական երկրներ ոչ թէ Բուլղարիայի տարածքով, այլ Թուրքիայի:

Մոսկուայի այս որոշումն էլ աւելի ամրապնդեց Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում եւ Եւրոպայում: Ռուսաստանի փորձագետներն էլ այս օրերին ակտիւ քննարկում են այն հարցը, որ ռուս-թուրքական յարաբերութիւնները դուրս են եկել նոր փուլ եւ հենց Թուրքիան է դարձել Ռուսաստանի նոր ամենակարեւոր դաշնակիցը Եւրոպայում եւ Մերձավոր

Արեւելքում: Ռուս-թուրքական մերձեցումը ողջունում է նաեւ պաշտօնական Բաքուն:

«Վերջին շրջանում արձանագրուած ռուս-թուրքական մերձեցումը բխում է Ադրբեջանի շահերից, եւ մենք ողջունում ենք այդ մերձեցումը», - օրերս յայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

Ադրբեջանցի դիւանագէտը յիշեցրել է, որ երկու երկրներն էլ Ադրբեջանի հարեւաններն են եւ տարածաշրջանի ազդեցիկ խաղացողները, եւ երկուսի հետ էլ Ադրբեջանն ունի մտերիմ, բարեկամական յարաբերութիւններ:

«Եթէ հաշուի առնենք նաեւ, որ Ռուսաստանը Միսկի խմբի համախազահ երկիր է եւ միջնորդ դարաբաղեան բանակցութիւններում, իսկ Թուրքիան էլ անմիջապէս Հայաստանի հարեւանն է, ուրեմն Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը կարող է դրական ազդեցութիւն ունենալ դարաբաղեան խնդրի կարգաւորման վրայ: Մենք սպասում ենք դրան», - ասել է Խալաֆովը:

Քուրդ Առաջնորդը Ցեղասպանութեան Համար Յայերից Ներողութիւն Է Խնդրել

Շուեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Թուրքիայի Մարդին քաղաքի քուրդ քաղաքապետ Ահմեդ Թուրքը 1915-ի Ցեղասպանութեան համար ներողութիւն է խնդրել հայերից:

Թուրքական Marksist.org կայքի փոխանցմամբ՝ Շուեդիայի Սիգմունդ Ստոկհոլմում գտնուող քրդական «Դեմոկրատական հասարակութիւնների կոնգրէս»-ի նախկին առաջնորդ, Մարդինի քաղաքապետ Ահմեդ Թուրքը ելոյթով հանդէս է եկել կազմակերպուած մի սեմինարում:

«Միջազգայն է Անատոլիան միմեանց հետ միասին ապրող տարբեր ժողովուրդներով եւ հարուստ, սակայն ամբողջ աշխարհը գիտի, որ այստեղ ապրած ժողովուրդները ցեղասպանութեան են ենթարկուել եւ ուժացուել:

1911-ին «Իթիհատ վե թերաքի» (Երիտթուրքեր-խմբ) կուսակցութեան 3 առաջնորդ հանդիպեցին եւ պատմական որոշում կայացրեցին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ իրարմէջ զոհարեցնելու եւ ուժացնելու քրդերին:

Յրիսթեա. «ԵՄ-ն Հայաստանի Նկատմամբ Սահմանափակումներ Չի Կիրառել»

Եւրոպական Միութիւնը Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ չի կիրառել, Դեկտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում յայտարարել է Հայաստանում ԵՄ պատուիրակութեան ղեկավար, դեսպան Տրաեան Հրիսթեան՝ անդրադառնալով այն հարցին, թէ ինչպիսին կը լինի ԵՄ-ի արձագանքը, եթէ Հայաստանը միանայ ԵՄ-ի դէմ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցներին՝ հաշուի առնելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի յայտարարութիւնը ԵՄ-ի շրջանակում իրադարձութիւնների նման հնարաւոր զարգացման մասին:

Տրաեան Հրիսթեան գերադասել է խուսափել ենթադրութիւնների վրայ հիմնուած դատաւարականներից: «Մենք բազմիցս նշել ենք, որ մեր կիրառած սահմանափակումները մշտական բնոյթ չեն կրում: Եւ հենց վերացուեն պայմանները, որոնք հանգեցրել են այդ սահմանափակող միջոցներին, վերջիններս նոյնպէս կը վերացուեն», - ասել է դեսպանը: Եւրամիութիւնը, ընդգծել է Տրաեան Հրիսթեան, Հայաստանի հանդէպ սահմանափակումներ չի կիրառել: «Մարդիկ գիտեն՝ ինչ պէտք է անեն, եւ ես յոյսով եմ, որ այդ ամենը կաւարտուի հնարաւորինս շուտ», - չաւելել է Հայաստանում ԵՄ պատուիրակութեան ղեկավարը:

Անդրադառնալով ԵՄ «Արեւելեան գործընկերութիւն» ծրագրի արդիւնաւետութեան հարցին՝ նա ընդգծել է. «Ես գիտեմ, որ շատերը սկսել են համագործակցութեան այդ մեխանիզմի «կարապի երզը» երգել, սակայն ցանկանում եմ ասել, որ սա վերջը չէ, այլ աւելի շուտ նոր սկիզբ է, քանի



Հայաստանում ԵՄ պատուիրակութեան ղեկավար, դեսպան Տրաեան Հրիսթեա

որ ծրագրի մասնակից երկրների հետ մենք շատ գիտելիքներ եւ մասնագիտական փորձ ենք կուտակել»:

Ծրագրի ամենակարգից մինչ այժմ, նշել է դեսպանը, ԵՄ-ն եւ «ԱԳ» ծրագրի անդամ երկրները աւելի լաւ են հասկացել միմեանց առաջնահերթութիւնները: «Կիրառելով այսպէս կոչուած տարբերակուած մօտեցումը եւ «աւելին՝ աւելիի համար» սկզբունքը, մենք կարող ենք աւելի շատ հաշուի առնել անդամ երկրների գերակայութիւնները: Վստահ եմ, որ ապագայում տարբերակուած մօտեցումը կը պահպանուի», - նշել է Հրիսթեան: Ի պատասխան հարցին, թէ ինչպէս է շարունակուելու ԵՄ-ի համագործակցութիւնն Ադրբեջանի հետ, դեսպանը պատասխանել է. «ԵՄ-ի վերաբերմունքը ցանկացած անդամ երկրի պայմանավորուած կլինի այդ երկրի արժանիքներով»:

Դաւութօղլուն Ասել Է, Թէ Սիրում Էր Յրանդ Դինքին

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն յայտարարել է, թէ Հրանդ Դինքը իր կողմից յարգուած եւ սիրուած մտաւորական էր:

Թուրքական Haberturk-ի հետ զրոյցում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն նշել է, թէ Հրանդ Դինքի հետ մի քանի կոնֆերանսի է մասնակցել, իսկ դրանցից մէկի ընթացքում տեղի ունեցած երկխօսութիւն:

«Եթէ մենք նոյնիսկ «գիտուր» ենք, ձեր «գիտուրներն» ենք», - Հրանդ Դինքի խօսքը յիշատակել է Դաւութօղլուն՝ նշելով, որ երբեք չի

մոռանալ Դինքի սպանութեան օրը: «Դինքի սպանութիւնը պատահականութիւն չէր: Երբ սպանութեան մասին իմացայ, շտապ գանգեցի Աբդուլլահ Գիւլին, ով այդ ժամանակ ԱԳ նախարարն էր: Ասացի ամբողջ Սփիւռքին հրաւիրենք թաղմանը: Բոլորը եկել էին», - ասել է Դաւութօղլուն:

Դաւութօղլուն նաեւ անդրադարձել է նաեւ էթիքն Մահադիեանին իր խորհրդական նշանակելու թեմային՝ շեշտելով, թէ նրան ընտրել է ոչ թէ հայ լինելու, այլ իր ինտելեկտուալ ինքնութեան համար:

Ֆրանսիան Ձգտում Է Վերականգնել Հայ-Ադրբեջանական Երկխօսութիւնը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնչէն ասել է, որ Ֆրանսիան, որպէս Միսկի խմբի համախազահ, ձգտում է վերականգնել երկխօսութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

ԱՊԱ գործակալութեան փոխանցմամբ՝ դեսպանը նշել է. - «Նաւթի գնի ու ռուբլու կուրսի շեշտակի անկումը ցոյց է տալիս, որ լարուածութիւնը չի ծառայում տնտեսութեան զարգացմանը: Մենք կողմ ենք այս տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան հաստատմանը»:

Ցաւոք, այդ ծրագրի իրականացման ժամանակ 1915-ին քուրդ ժողովուրդը օգտագործուեց: Մենք դեռ վերապրում ենք այն ցաւը, որ մեր պապերն ու հայրերը մասնակցել են այդ կոտորածներին: Մենք երբեք չենք մոռանալ մեր եղբայրների ցաւը», - ասել է Ահմեդ Թուրքը՝ ներողութիւն խնդրելով հայերից, ասորիներից եւ եզդիներից:

ԱՄՍԻՍ
ԱՄԵՆԱՎԱՍՏԱՐԵԼԻ ԱՂԲԻՐԸ ՀԱՅՐԵՆԻ ԼՈՒՐԵՐՈՒ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼԸ ԳՐԵԹԷ ԱՆՀՆԱՐ Է. Ս.Դ.Հ.Կ. «Սարգիս Տխրունի» Ուսանողական Երիտասարդական Միութիւնը



Սոյն թիւի Դեկտեմբերի 10-ին՝ Ս.Դ.Հ.Կ. «Սապահ Գիւլ» կեդրոնում տեղի է ունեցել հանդիպում երիտասարդների եւ ՄԴՀԿ «Սարգիս Տխրունի» Ուսանողական Երիտասարդական Միութեան վարչութեան անդամների միջեւ:

Ս.Դ.Հ.Կ. Հայաստանի վարչութեան անդամները հարգելի փոխանակներով վազգէն Մեսրոպեանը, ելույթ ունենալով Ուսանողական միութեան անդամների առջեւ՝ սասց, որ Ս.Դ.Հ.Կ. Հնչակեան Կուսակցութիւնը մշտապէս ուշադրութիւն է դարձնում երիտասարդների խնդիրներին, յիշեցրեց, որ ՄԴՀԿ 1887 թ-ին ժընեռում հիմնադրուել է հէնց ուսանողների կողմից:

«Չմոռանանք, որ Հնչակեան կուսակցութեան պայքարի 127-ամեայ ճանապարհին, Ս.Դ.Հ.Կ.-ի յեղափոխական դրօշը միշտ բարձր պահել եւ Յանուն Հայրենիքի ազատագրական պայքարում գործել են բազմաթիւ երիտասարդներ», նկատեց վազգէն Մեսրոպեանը:

Վերջինիս խօսքերով էլ, այժմ Ս.Դ.Հ.Կ.-ի պայքարը յանուն երիտասարդների իրաւունքների է, որ ոտնահարուում են ամէն քայլափոխի: Նա նաեւ յաւելել է, որ Ս.Դ.Հ.Կ. պայքարը՝ ընդդէմ օլիգարխիայի եւ յանուն սոցիալական արդարութեան՝ նախ եւ առաջ երիտասարդների համար է:

Ուսանողական երիտասարդական միութեան վարչութեան անդամ Ռոման Մատինեանը, դիմելով երիտասարդներին, յայտարարեց, որ Հայաստանում երիտասարդների եւ, ի մասնաւորի, ուսանողների աշխատանքի տեղաւորման հարցը գտնուում է ծանրագոյն իրավիճակում:

«Երիտասարդներին աշխատանքի վերցնելու համար այնպիսի

պայմաններ են առաջ քաշում գործատուները, որ դիմելն ուղղակի անիմաստ է դառնում: Նոր աւարտած մագիստրոսից արդէն իսկ պահանջում են եռամեայ աշխատանքային փորձ:

Ողբերգութիւն է, որ մեր երկրում դեռեւս աշխատանքային շուկան նման անհեթեթ պահանջներ է առաջ քաշում», - նկատել է Ռոման Մատինեանը:

Երիտասարդների խօսքերով, իրենք, աւարտելով բարձրագոյն ուսումնական հաստատութիւնները, որպէս կանոն, աշխատում են ոչ իրենց մասնագիտութեամբ, ուստի եւ, շատ դէպքերում, ստիպուած են լինում աշխատանք գտնել արտերկրում:

Ռոման Մատինեանը, համաձայնուելով այդ դիտարկումների հետ, յաւելել է, որ գործատուն ոչ մի կերպ չի մտնում բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ:

«Ամբողջ աշխարհում ընդունւած է, որ մեծ կորպորացիաները արդէն 2-րդ կամ 3-րդ կորստերից գտնում են իրենց ապագայ աշխատակիցներին, վճարում նրանց ուսման վարձը՝ պայմանով, որ յետագայում աշխատելու են հէնց իրենց մօտ: Սա նորմալ, ընդունուած պրակտիկա է: Մենք յառաջիկայում պատրաստուած ենք օրէնսդրական բարեփոխումների փաթեթ, որը ներկայացնելու ենք հանրային քննարկման եւ ուղարկելու ենք ԱԺ բոլոր խմբակցութիւններին: Պէտք է այս հարցերին ցուցաբերել ինստիտուցիոնալ մօտեցում», ասել է Ս.Դ.Հ.Կ. «Սարգիս Տխրունի» միութեան ներկայացուցիչը:

Ս.Դ.Հ.Կ. «Սարգիս Տխրունի» Ուսանողական Երիտասարդական Միութեան մամլոյ դիւան

«ԱԿՕՍ» ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ՕՍՄԱՆԵՐԷՆ ՓԱՍՏԱՂՈՒՂԹ ԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԷ



«Ակօս» թերթը հրատարակած է Հայոց Յեղասպանութեան իրողութիւնը հաստատող օսմաներէն փաստաթուղթ մը, որ 1918-ի Ապրիլ 2-ին ներկայացուած էր եւ երկու օր ետք ընդգրկուած թուրք-իւլ խորհրդարանի օրակարգին մէջ:

Նշեալ փաստաթուղթն առաջ, 1914-ի Յունիս 23-ին, թրքական խորհրդարանին մէջ քննուած էր Այտրնէն պատգամաւոր էմանուէլ էմանուէլիտի եւ անոր գործընկերով հարցապնդումը՝ յոյներու տեղահանութեան մասին, եւ այդ օրերու ներքին գործոց նախարար Մեհմետ Թալէաթի պատասխանը:

Հարցապնդման մէջ պատգամաւորները նշած են 150 հազար բնիկ յոյները հայրենագրելու, յոյներուն դէմ իշխանութիւններու դրդումով խռովութիւն կազմակերպելու եւ ներգաղթածները յոյներու գիւղերուն մէջ տեղաւորելու հետ կապուած հարցեր: Թալէաթ պատասխանած էր, որ յոյներու տեղահանութիւնը կապուած է Պալքաններէն թուրքերու ներգաղթին հետ: Պատասխանելով այն հարցումին, թէ ե՞րբ կ'ակնկալուի յոյներու վերադարձը՝ Թալէաթ ըսած է. «Կառավարութիւնը այդ մէկը չի փափաքիր»:

Այդ քննարկումէն 4 տարի

ետք, 1918-ի Ապրիլ 2-ին, պատգամաւոր էմանուէլիտի, Չաթալճալէն պատգամաւոր թուրքիտիս եւ իզմիրէն պատգամաւոր վանկել խորհրդարան ներկայացուցած են այս անգամ հայերու եւ յոյներու ջեղասպանութիւններուն եւ արաբներու նկատմամբ խտրական քաղաքականութեան մասին վերոնշեալ հարցապնդումը:

Օսմանեան խորհրդարանի նախագահին ուղղուած հարցապնդման մէջ նշուած է, որ հինգ տարիէ աւելի եւ կառավարութեան հովանաւորութեամբ, աննախադէպ բռնութիւններ կատարուած են երկիրին մէջ ու շեշտուած, որ միայն ազգային պատկանելիութեան պատճառով, մէկ միլիոն հայեր՝ առանց բացառութեան, կանայք եւ երեխաներ սպանուած են, 250 հազար յոյներ վտարուած են երկիրէն, իսկ 150 հազարէ աւելի յոյներ սպանուած ու անոնց ունեցուածքը իւրացուած է, սպանուած են խորհրդարանի հայ պատգամաւորներ Զօրապը եւ Վարդգէսը, նաեւ արաբներու սպանութիւններ տեղի ունեցած են ու 250 հազարէ աւելի քաղաքացիներ տեղահանութեան ժամանակ սովամահ եղած են: «Ակօս»ը չէ ներկայացուցած այս հարցապնդման պատասխանը:

ՏԵՍԻՐԹԱՇ. «ՊԱՏԳԱՍՎՈՐՆԵՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՆՔ Ե՛Ւ ԱԼԵԻՆԵՐԸ, Ե՛Ւ ՀԱՅԵՐԸ»

Թուրքիոյ ժողովուրդներու Դեմոկրատիա քրտական ընդդիմադիր կուսակցութեան (ԺԴԿ-ՀԴԲ) համանախագահ, ծագումով զազա քիւրտ Սեւահատտին Տէմիրթաշը շարք մը յայտարարութիւններ կատարած է թրքական «Yol TV» պատկերասփիւռի կայանէն:

Խօսելով 2015-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրութիւններուն մասին՝ Տէմիրթաշը նշած է, որ ՀԴԲ-ն որ պէս կուսակցութիւն վստահաբար մասնակցելու է ընտրութիւն ներուն՝ յաղթահարելով 10 տոկոսի պարտադիր շեմը:

«Ի՞նչ է, գողերը կրնան նպատակ ունենալ հասնելու 50 տոկոս ձայներու, իսկ մենք չե՞նք կրնար յաղթահարել 10 տոկոսնոց շեմը», - ակնարկելով իշխանական Արդարութիւն եւ Զարգացում (ԱԶԿ-ԱԿՔ) կուսակցութեան՝ ըսած է Տէմիրթաշը: Ան նաեւ հերքած է իշխանական ճամբարէն իրեն ուղղուած քննադատութիւնները, իբր թէ կը համագործակցի կիւլենական ուժերու հետ: Հարցազրոյց տալ կիւլենական համայնքին մօտ եղող թերթերէն մէկուն, ըստ Տէմիրթաշի, չի նշանակեր համագործակցիլ անոնց հետ:



ՀԴԲ-ի համանախագահը մասնաւորապէս դժգոհած է, որ ալեւիներուն տեղ չեն տար իշխանական համակարգերուն մէջ: Մինչեւ իսկ հասարակ տնօրէնի պաշտօնի չեն նշանակեր ոեւէ ալեւիի: Բայց պէտք է, որ անոնք պատգամաւորներ ունենան օրինակ խորհրդարանին մէջ:

«Մեծ թիւով ալեւի պատգամաւորներ պէտք է ըլլան» - ըսած է Տէմիրթաշը: - «Ալեւիի, հայու, քիւրտի հոգերը մեր հոգերը պիտի ըլլան: Ձեռք ձեռքի տալու ենք, պատգամաւորներ դարձնելու ենք ե՛ւ ալեւիները, ե՛ւ հայերը»:

ՀԱՆ-Ի ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ

Շարունակուած էջ 1-էն

Գաբրիէլ Մոլոյեանը, որ մեծապէս գնահատեց ՀԱԽ-ի կատարած աշխատանքը՝ ամերիկեան քաղաքական շրջանակներու մօտ, հայութեան, Հայաստանի եւ Արցախի շահերը յառաջ մղելու ուղղութեամբ:

Ընդունելութեան ընթացքին ելույթ ունեցաւ նաեւ ՀԱԽ-ի ատենապետ Սեւակ Խաչատուրեան, որ յատկապէս ըսաւ, - «Ես հպարտ եմ

մեր կազմակերպութեամբ եւ այն ամէն ինչով որ իրագործեցինք անցնող տարուայ ընթացքին: Բոլոր յաջողութիւններով հանդերձ, մեր գործը աւարտած չէ եւ մենք պէտք է օգտագործենք այս առիթը, աւելիով աշխատելու յաջորդ տարի, ոչ միայն մեր դատը առաջ տանելու, այլ նաեւ Ամերիկահայ յաջորդ սերունդը մղելու՝ որպէսզի ան ներգրաւուին քաղաքական աշխատանքներու մէջ:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՐԻՐԱՄԵԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ ՊՈԼՍՈՅ ՄԵՋ

ԸՆԿԵՐԱԿԳՈՒՄՆԵՐՈՒ ԽԱՄԲԱՆՈՐՈՒՄ ԵՐ ԱՇԽԱՐԻԻ ՀՈՐԱ ԿՈՂՄԷ ԹՈՐՔԵՐ ԵՒ ԽԱՅԵՐ ՔՈՎ - ՔՈՎԻ ԱԽՍԻ ԲԵՐԻ



«ՏուրՏէ» եւ «Նախագիծ 2015» խմբակցութիւնները յայտարարած են, թէ թուրք եւ ամերիկահայ կազմակերպութիւններ միասին աշխատանքի լծուած են Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակը նշելու համար 2015-ի Ապրիլ 24-ին, կոչ ուղղելով, որ աշխարհի չորս կողմերէն հայեր ներկայ ըլլան: Օսմանեան ղեկավարութեան կողմէ դար մը առաջ կազմակերպուած դիտաւորեալ արշաւը պատճառ դարձաւ այդ պետութեան հայ քաղաքացիներու լայն մեծամասնութեան մահուան եւ տարագրութեան:

Թէեւ թրքական խմբաւորումներ վերջին քանի մը տարիներուն ոգեկոչական ձեռնարկներ կազմակերպած էին Պոլսոյ մէջ, ՏուրՏէ եւ ԱՄՆէն Նախագիծ 2015 ընկերակցութիւնները աշխատանք կը տանին արտասահմանէն մեծածախ հայերու մասնակցութիւնը ապահովելու թուրքիոյ մէջ կատարուելիք այս պատմական յիշատակումին:

«Համայն աշխարհի հայերը կը հրաւիրենք եւ կը քաջալերենք, որ թուրքիոյ քաղաքացիներու հետ մէկտեղուին մասնակցելու համար իսթանպուլի մէջ կատարուելիք այս ոգեկոչական միջոցառումներուն», ըսաւ ՏուրՏէ խմբակցութեան Լեվէնթ Սէնսեվէր, աւելցնելով, թէ «որպէս թուրքեր, մեր զօրակցութիւնը կ'ուզենք արտայայտել հայերուն՝ մինչ մեր յարգանքի տուրքը կը մատուցենք այս ահռելի ոճիւրի զոհերուն եւ վերապրողներուն, ճնշում բանեցնելով նաեւ մեր կառավարութեան վրայ որպէսզի ճանչնայ Ցեղասպանութիւնը»:

Պոլսոյ ձեռնակներու շարքին, Ապրիլ 24 ի երեկոցեան հանրահաւաք մը պիտի կատարուի Թաքսիմի

հրապարակը: Յիշատակի արարողութիւն մը նաեւ տեղի պիտի ունենայ Շիշլիի Հայ Առաքելական գերեզմանատան մէջ, ուր թաղուած է Սեւակ Շահին Պալլըզճի՝ թրքական բանակին մէջ ծառայող հայ զինուոր մը, որ թուրք զինուորի մը կողմէ սպաննուեցաւ 2011 ի Ապրիլ 24 ին:

«Որպէս հայեր, Պոլիս կ'երթանք յիշատակելու համար մեր ընտանեկան անդամներու վայրագ ջարդին ու աշխարհին յիշեցնելու, թէ հարիւր տարի ետք մենք տակաւին արդարութիւն եւ հաշուետուութիւն կը պահանջենք թուրք կառավարութենէն», ըսաւ Սառա Լի Ուիթսըն՝ Նախագիծ 2015-ի վարչական մարմնի անդամներէն: «Մեզմէ շատերուն համար ասիկա առաջին վերադարձը պիտի ըլլայ դէպի մեր նախնիներու հողերը, ուր անոնք հազարամեակներ ապրած էին մինչեւ իրենց սպանութիւնն ու արտաքսումը ասկէ հարիւր տարի առաջ»:

Հայոց Ցեղասպանութեան քննարկումը տակաւին մեծ դիւրագգածութիւն պատճառող նիւթ է թուրքիոյ մէջ, եւ ենթակայքը հակա պատժամիջոցներու: Հայոց Ցեղասպանութեան մասին կատարուած ակնարկութիւններու պատճառով թուրք կառավարութիւնը դատի տուած է լրագրողներ, գրողներ եւ ակադեմիական անձնաւորութիւններ: Այնուհանդերձ, վերջերս Պոլսոյ մէջ Ցեղասպանութեան ոգեկոչումներ կայացած են առանց միջադէպերու, միաժամանակ վայելելով քաղաքապետական ոստիկանութեան պաշտպանութիւնը:

2014-ին, օրուան վարչապետ Թայիփ էրտողան իր ցաւակցութիւնը

Շարք էջ 19

ԱՅԱԶԱՆԳ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԳԱՆԱՊԱՐԻՆ

ՎԱՀԱՆ ԲԱՀԱՐԵԱՆ

Ընդհանրապէս տնից դուրս չեմ գալիս, բացառութեամբ՝ խանութ գնալը, ուտելիքիս հոգսերը հոգալու համար եւ ազգային գործունէութեանը զբաղուելը: Ուստի, պահանջ եմ գրում որոշ ժամանակով դուրս գալ տնից, մոռանալ ամէն ինչի մասին ու հանգստանալ, որը յաջողուած է երբեմն խաղատուն (casino) այցելելով: Իսկ այդ «հաճոյքի» համար դիմում եմ գոյութիւն ունեցող կազմակերպութիւններին (հիմնականում՝ Համբիկ տուրին), որոնք խաղատուն գնալ ցանկացողներին հաւաքում ու իրենց հանրակառքերով (bus) հասցնում են համապատասխան խաղատուն: Այս քանը որպէս ծանօթութիւն:

Սոյն թուի (2014) Սեպտեմբերի 20-ին Երեւանում «Զանգակ-97» հրատարակչութիւնը հրատարակեց Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին նուիրուած իմ «Աքսորեալի գողգոթան» գիրքը (2-րդ հրատարակութիւն), որը ականատեսի վկայութիւն է, միաժամանակ նրա մասնակցութիւնը կամաւորական «Հայկական Լեգէոն»-ի շարքերում Արարայի ճակատամարտին, որտեղ կամաւորները փառքով պսակուեցին իրենց յաղթանակով՝ ամուր դիրքերում ամրացուած գերմանա-թուրքական բանակի դէմ՝ վրէժ լուծելով հայ նահատակների համար, հպարտանալով իրենց հայրութեամբ ու բարձր պահելով հայ ժողովրդի պատիւը:

Իմ սերունդը Հայոց ցեղասպանութեան մագապուրծ հայերի առաջին սերունդն է, որն իր բոլոր հնարաւորութիւնները օգտագործում է վառ պահելու նահատակների յիշատակը եւ այն փոխանցելու յաջորդ սերունդին, որպէսզի երբեք չմոռացուի Օսմանեան կայսրութեան կատարած այդ քստմնելի, արգասատելի վայրագ արարքը եւ մի օր հայը հատուցուի ու վերատիրանայ նրա կողմից խլուած իր ունեցուածքին եւ բնօրրանին, անկախ ունեցած մարդկային կորուստից, որը հնարաւոր չէ վերադարձնել:

Եւ այսպէս, Հոկտեմբերեան մի օր ես որոշեցի հանրակառքով գնալ խաղատուն: Իւրաքանչիւր հանրակառք տեղաւորում է 50-60 մարդ, որոնց ուղեկցում է ուղեկցորդը կամ ուղեկցորդուհին (մեծ մասամբ):

Հանրակառքերից մէկի ուղեկցորդուհին ինձ ծանօթ էր (անուն-

ներ չեմ նշելու), որին խոստացել էի վերոյիշյալ գրքից մի օրինակ նուիրել: Մեր հանրակառքի ուղեկցորդուհուն մօտիկից չէի ճանաչում: Առաւօտեան հանրակառքերը կանգ են առնում Կլենտէյլ քաղաքի Կլենտէյլ եւ Գալիֆորնիա փողոցների հատման վայրում՝ Կլենտէյլ փողոցի վրայ եւ յաճախորդների համար անհրաժեշտ ուտեստեղէն եւ ջրեղէն ապահովելուց յետոյ, իւրաքանչիւրը շարժուած է իր համար նախատեսուած խաղատունը: Այդ օրը, տուեալ ժամին, կանգառում երկու հանրակառք կար, որից մէկը ուղեկցում էր իմ ծանօթ ուղեկցորդուհին:

Հանրակառքերի բոլոր ուղեկցորդուհիները ճանաչում են իրար եւ հաճախորդներին: Ինձ ծանօթ ուղեկցորդուհին եկաւ ջերմ բարեւեց մեր հանրակառքի ժողովրդին եւ յաջողութիւն մաղթեց նրանց խաղատանը: Ես խոստացած գիրքը նուիրեցի նրան: Նա մի քանի հատ էլ վերցրեց նշելով, որ եթէ յաճախորդներից հետաքրքրուող լինի կը վաճառի: Ես մի գիրք էլ նուիրեցի մեր հանրակառքի ուղեկցորդուհուն:

Մեր հանրակառքը շարժուեց: Ուղեկցորդուհին բարեւելով բոլորին, նստածների հետ միասին կատարեց «Հայր մեր»-ը, յաջողութիւններ մաղթեց խաղատնում եւ անցաւ իր պարտականութիւնների կատարման, որից յետոյ ներկայացրեց իմ գիրքը, համառօտ ծանօթացրեց այն ներկաներին ու առաջարկեց քաջալերել հեղինակին, որը իրենց հետ է հանրակառքում: Կողքիս նստած կնոջը հարցրեցի, թէ ինքը գիրք կարդո՞ւմ է, ծանօթ է Հայոց ցեղասպանութեան մասին գրուած քերթի: Նա պատասխանեց, որ ինքը աւետարան է կարդում, որտեղ գրուած կայ այդ մասին...: Ես նրան յիշեցրեցի, որ Հայոց ցեղասպանութիւնը կատարուել է 1915-ին, հետեւաբար, այնտեղ չէր կարող լինել...: Նոյն կինը գրքի գինը բարձրացրեց, մի ուրիշը աւելի բարձրացրեց, կարծէք թէ ձեռ էին առնում գիրքը, որը լեզու չունէր, որ խօսէր եւ ասէր, որ ինքն իր մէջ ամփոփում է հայ ժողովրդի նահատակների սրբութիւնը, նրանց ճիշդ, որ այն կարդացողը խուլ աշխարհին դարձեալ չաչտնի մի ողջ ժողովրդի բնաջնջման մասին 1915 թ. Օսմանեան կայսրութեան կողմից...: Այնուհետեւ նա խնդրեց գիրքը, որը պարունակում էր բազ-

Շարք էջ 19

Bedros S. Maronian
818/500-9585

Siamanto B. Maronian
818/269-0909

SERVING THE COMMUNITY SINCE 1975
More locations and more ways to service your insurance and financial needs

<p>6300 Wilshire Blvd. Suite 1900 Los Angeles, CA 90048</p> <ul style="list-style-type: none"> • Life Insurance • Health Insurance • Group & Individual • Long Term Care • Disability 	<p>805 East Broadway Glendale, CA 91205</p> <ul style="list-style-type: none"> • Estate Planning • Will & Living Trust • Full Annual Review • Mortgage Protection • College Planning 	<p>300 N. Lake Ave. Suite 500 Pasadena, CA 91101</p> <ul style="list-style-type: none"> • Workman's Compensation • Employee Benefits • Annuity • IRA • 401K & 403B
--	---	---

A.B.A. INSURANCE SERVICES

Insurance coverage can help you financially!
Ապահովագրութիւնը Անհրաժեշտ է

Coverage & Protection should be on the top of your priority list.

Seniors 65 & Up Medicare Supplements • Insurance • Prescriptions Drugs RX • Benefits

ԿԻԻՄՐԻ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 7 - ԱՄՕԹԻ ՕՐ

ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ՎԱՐԺՈՒԱԾԸ ԶԻ ԿԱՐՈՂ ՍԻՐԵԼ



ՄԵԹՐ ՊԱՐԳԵՒԻ ԴԱԻԻԹԵԱՆ

Անցեալ Կիրակի, Դեկտեմբեր 7-ին, Հայրենի «Կենտրոն» հեռատեսիլի կայանը, որուն սեփականատէրն է «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավար մեծահարուստ Գաղիկ Մառուկեանը, ցոյց տուաւ յայտագիր մը, որուն կը մասնակցէին կիւմրիցի գործիչներ եւ արուեստագէտներ, նիւթ ունենալով 1988 թուականի անհաշիւ երկրաշարժին հետեւանքով աղքատացած եւ անտեսուած կիւմրին կամ նախկին Լենինականը: Ընդդիմադիր եռեակին պատկանող «Բարգաւաճ Հայաստան»-ի հեռատեսիլի կայանը գուցէ ուզեց կիւմրիի ցաւը լուսարձակի տակ առնել՝ խարանելու համար Հանրապետականներու իշխանութիւնը, բայց յայտագիրը առարկայական մտեցում որդեգրելով՝ անկողմնակալ ըլլալու բոլոր տուեալները ունէր:

Իսկապէս որ սրտաճմրկ պատկեր մը տրուեցաւ մասնակիցներուն կողմէ, ներկայացնելով շատ ցաւալի վիճակ մը անօթեւան ընտանիքներու եւ քանդուած ճամբաներու, որոնք տակաւին երկրաշարժէն քանդվեց տարիներ ետք կը շարունակեն մնալ լքուած: Ըսուեցաւ որ 80%-ը փորոցներուն կը մնան քանդուած ու չեն կառուցուած, թէ երկրաշարժի ժամանակ 221.000 հոգի հաշուող քաղաքի բնակչութիւնը այսօր ունի միայն 110.000 բնակչութիւն, թէ այս թիւին 15.000-ը կը մնան «ժամկետանոց բնակարաններու» մէջ՝ ապրելով անմարդկային վիճակով. ըսուեցաւ նաեւ թէ շատ մը աշակերտներ դպրոց չեն կրնար երթալ քանդուած երկրորդական ճամբաներու պատճառաւ եւ թէ աղբանոցներուն մէջ մարդիկ վառելանիւթ կը փնտռեն...:

Տաթեւիկ Գալստեանի կողմէ համադրուած յայտագիրը ներկայացուց նաեւ Արմէն Գասպարեանի կողմէ բեմադրուած ֆիլմէն մաս մը (շուէտական նպաստով պատրաստուած), որուն մէջ կիւմրին կը ներկայացուի որպէս անցեալի «արուեստագէտի քաղաք» եւ «արհեստագէտի քաղաք», իսկ ներկայիս՝ «գողցուած մանկութեան քաղաք» եւ «քաղաք-ուրուական»:

Մասնակիցներէն մէկը ցաւով նշեց, թէ երկրաշարժէն ետք աշխարհի բոլոր կողմերէն հասած եւ ստացուած օժանդակութիւններն ու նուիրատուութիւնները կրնային

ամբողջ Հայաստանը կառուցել, սակայն ատով հանդերձ կիւմրին կը մնայ դեռ կործանեալ ու լքուած վիճակի մէջ, թէ Դեկտեմբեր 7-ն Հայաստանի մէջ շատերու կողմէ կը ճանչցուի որպէս «ամօթի օր»:

Յայտագրի մասնակիցներէն կիւմրիի քաղաքապետարանի անդամ մը յիշեց, որ տասնութեց միլիոն տոլարի կարիք կայ քանդուած ճամբաները նորոգելու եւ թէ այդ գումարը շատ մեծ բան մը չէ պետութեան համար, եթէ պատասխանատու մարդիկ օգնել ուզեն, ու ցաւօք սրտի յայտնեց, որ անոնցմէ ոմանք 40-50 հազար տոլար արժող ինքնաշարժերու տէրեր են...:

Այս բոլորով հանդերձ, ըսուեցաւ որ կիւմրեցիներու ապրելու ցանկութիւնը վառ մնացած է՝ աշխույժ թատերական ներկայացումներով եւ մշակութային կեանքի այլազան գործունէութիւններով:

Գրեթէ տարի մը առաջ «Հայկական Վերածնունդ» (Armenian Renaissance) շարժումի թորոնթոյի մասնաճիւղը յատեղ մեզի ցոյց տուաւ ֆիլմ մը, որ փշաքաղող ազդեցութիւն թողուց մեզմէ շատերուն վրայ՝ տեսնելով եւ իմանալով այն պետական անհոգութիւնը, որ կը ցուցաբերուի հայրենի հանքերու վատ տնօրինման նկատմամբ եւ որու պատճառաւ կը թունաւորուին հայրենի գետերն ու մարգագետինները եւ հետեւաբար՝ գիւղացիներու անասնաբուծութիւնը:

Կիւմրիի եւ հայրենի գիւղերու հանդէպ ցոյց տրուած պետական հոգածութեան պակասը ցաւ կը պատճառէ հայրենիքի ընկերային անհաւասար կեանքի երեւոյթներով մտահոգ մեր ողջմիտ ժողովուրդին: Ոմանք պիտի ուզեն հոս խօսիլ ու բացատրել տնտեսական ծանր կացութեան մասին, որուն մէջ ինքզինք գտաւ մեր հայրենի պետութիւնը անկախութենէն ետք (պատերազմ, շրջափակում, դրամի արժեզրկում, եւլն.), արդարացնելու համար այդպիսի հոգածութեան պակասը: Տնտեսական այդ ծանր կացութիւնը սակայն կ'երեւի թէ հանգչեցաւ որպէս բեռ ուսերուն վրայ խեղճ ու տկար հայաստանցիներուն, որոնք հեռուէն-հեռու հարցական աչքերով կը դիտեն հանգիստ պետութիւն-եկեղեցի ընկերութեան անձնակազմին:

Կիւմրեցիներու կողմէ Դեկտեմբեր 7-ի երկրաշարժի թուականը ամօթի օր նկատելը մեզ մղեց այս յօդուածը վերնագրել «Կիւմրի - Դեկտեմբեր 7 - Ամօթի Օր»:

ՄԱՄՈՒՆԷԼ ԿՈՍԵԱՆ

Ատրպէյճանի կողմից պատմութեան խեղաթիւրումները շարունակուած են՝ աւելի ու աւելի ընդարձակելով աշխարհագրութիւնը: Զուգահեռ, աւագ եղբօր հետ փորձում են իրենցով անել միւս ժողովուրդների ստեղծած արժէքաւորն ու երեւելին: Վերջերս, երբ ԵՈՒՆԵՍԿՕ-ի կողմից լաւաշն ընդգրկուեց համաշխարհային մշակութային ժառանգութեան ցանկում, Թուրքիայում եւ Պաքուում հերթական հակահայ վայնասունը բարձրացաւ:

Պարզուած է, լաւաշը ոչ թէ հայկական, այլ ատրպէյճանական եւ թուրքական հաց է, նոյնիսկ համատեղ բողոք են ներկայացրել ԵՈՒՆԵՍԿՕ-ին, որպէսզի որոշ բաներ, այդ թւում եւ լաւաշը, իրենց համատեղ մշակութային ժառանգութիւնը համարուի: Հաւանաբար այս տրամաբանութեամբ են թելադրուած նաեւ ամենամեծ ազերիի՝ Ալիեւի շարունակական յայտարարութիւնները, որ Երեւանը, ինչպէս եւ ողջ ներկայիս Հայաստանը, ազերիական պատմական տարածքներ են:

Վերջին շրջանում, մեծաւ մասամբ իսլամիզմի դրոյթներով ուղղորդուող թուրք-ազերիական հաւակնութիւնները գնալով աւելի ազերիալ եւ զաւեշտալի դրսեւորումներ են ստանում: Ամենացայտունն ու ցնցողը էրդողանի «յայտնագործութիւնն» էր, իբր, Ամերիկան Կոլումբոսից առաջ իսլամիստներն են յայտնաբերել: Չափից դուրս յօգնեցնող զառանցանք, որպէսզի լուրջ ընդունուի, սակայն միջազգային հանրութեան արհամարհանքի լուրջութիւնը աւելի է ոգեւորում սելջուկներին՝ Չուր լցնելով նրանց անլրջութեան ջրաղացին: Վրացական «Կվիրիա պալիտրա» թերթը վերջերս սկանդալային նիւթ էր հրատարակել՝ երկրի ատրպէյճանական դպրոցներում պատմութեան դասաւանդման վերաբերեալ՝ բացայայտելով ատրպէյճանական դասաւանդում տարածաշրջանի պատմութեան խեղաթիւրումները: 8-րդ դասարանի դասագրքում աւելու է. «Վրացի ու հայ ֆէոդալները Բիւզանդիայի միջամտութեամբ խաչակրաց արշաւանքներ էին կազմակերպում թուրք-սելջուկների դէմ: Այդպի-

սով նրանք փորձում էին Կովկասից դուրս բերել մուսուլմանական գործօնը՝ մասնատելով ատրպէյճանական հողերը: 1120 թ. Դաւիթ 4-րդը յարձակուել է Շիրվանի վրայ, թալանել Գաբալա քաղաքն ու դրա շրջակայքը, իսկ էլ ատրպէյճանցիների հարստութիւնն ու հեռացել, իսկ թբիլիսին անցել է վրացիների ձեռքը»: «Պարզուած է, որ մինչեւ այդ թբիլիսին ատրպէյճանական քաղաք էր», - աւելու է հրատարակման մէջ: Պրոֆեսոր Զաբա Սամուշին էլ խոստովանել է, որ ոչինչ չի հասկացել այդ դասագրքերից. «Զէ՞ որ Ատրպէյճանը, որպէս պետութիւն, որպէս երկիր, այդ ժամանակ գոյութիւն չունէր: Գրքում ներկայացուած է Իրանի, մուսուլմանական էմիրութիւնների, Աղուանքի, Շիրվանի, մասնակիորէն Վրաստանի պատմութիւնը, եւ այդ ամէնը՝ Ատրպէյճանի պատմութեան ներքոյ»: Ինչ վերաբերում է հայերին, ապա այդ դասագրքի համաձայն, նրանք միայն 19-րդ դարում են յայտնուել Կովկասում, այն դէպքում, երբ նոյն աղբիւրի համաձայն, 12-րդ դարում կուռել են մուսուլմանների դէմ: Բնականաբար, վրացիները շփոթմունքի մէջ են՝ ինչպէս կարելի է վրաստանի դպրոցներում դասաւանդել այդ դասագրքերով, որոնք ոչ միայն առնչութիւն չունեն գիտութեան հետ, այլեւ վրացիների նկատմամբ ատելութիւն են հրահրում: Վրաց-թուրք-ազերիական ռազմավարական դաշնակիցներ լինելը, ինչը կողմերն ամէն առիթով շեփորահարում են, պարզուած է՝ թուրք-ազերիական հերթական բլեֆներից է, կրկնակի անգամ փաստելով, որ ատելութեան համար ծնուածն ու վարժուածը չի կարող ինչ-որ մէկի դաշնակիցը լինել, յարգել, առաւել եւս՝ սիրել: Սրանով պիտի պայմանաւորել, որ ազերիները, թուրքերից բացի, ինդիւրներ ունեն բոլոր հարեւանների հետ: Եւ որքան էլ հարեւան երկրները փորձում են հաշտութեան եզրերը մօտեցնել, քաղաքակրթութեան դաշտ բերել, ազերիների ռազմավարութիւնը շարունակում է երկակիութիւնը, կեղծիքը, շողոքորթութիւնն ու սադրանքը մնալ, ինչն էլ թոյլ չի տալիս նրանց հասկանալ, որ իրենց ամենաոխերիմ թշնամին իրենց ներսում է, եւ պէտք է նրան այլ տեղերում փնտռել:

SYRIAN ARMENIAN RELIEF FUND

Save Support Sustain

Syrian Armenian Relief Fund
P. O. Box 1948
Glendale, CA 91205-1948

www.syrianarmenianreliefund.org

ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՕՆ

Yes, I wish to subscribe to Massis Weekly

Enclosed a check for (one year)

* \$50,00 * \$100,00 (first class) for USA

\$ 100,00 (Air Mail) for Canada.

\$ 250,00 (Air Mail) Overseas.

Name: -----

Address: -----

City: ----- State:----- Zip Code:-----

Country: -----

Tel :----- Fax :-----

ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ՅԱՅԱՍՏԱՆԸ

ԻԳՈՐ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՔԱՂԱՔԱԳԷՏ

Ներկայումս Իրանը լուրջ խնդիրներ ունի ուրանի հարստացման մակարդակը բարձրացնելու հարցում, ինչը պայմանավորված է Իրանի միջազգային մեկուսացմամբ: Կարելի է ենթադրել, որ Իրանը գնացել է ոչ ճիշտ ճանապարհով եւ չունի միջուկային ծրագիրն իրականացնելու բաւարար գիտելիքներ՝ այդ խնդիրը լուծելու համար: Իրանը մասնագետների պակաս ունի եւ չի կարողացել արտերկրում ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթեր եւ հրաւիրել մասնագետներին:

Միեւնոյն ժամանակ, Արեւմուտքի պետութիւնները համոզուել են, որ Իրանը նպատակ ունի միջուկային զէնք ստեղծել, եւ վաղ թէ ուշ կ'անի դա: Դա համարուում է անթոյլատրելի, եւ Արեւմտեան հանրութիւնը եւ նրա գործընկերները ողջ աշխարհում պատրաստ են դիմել ցանկացած միջոցի՝ դա թոյլ չտալու համար: Իրանը համոզուել է, որ իր հանդէպ պատժամիջոցներն արդիւնաւէտ են, քանի որ ազդել են տնտեսութեան զարգացման, միջուկային ծրագրի ու ռազմական նշանակութեան այլ տեխնոլոգիաների զարգացման վրայ:

Իրանը փորձում է նոր բանակցութիւններ առաջարկել պատժամիջոցները հանելու ուղղութեամբ՝ իր միջուկային ծրագրի օբյեկտների վրայ վերահսկողութեան պայմանով: Իրանը կարող էր առանց նախնական պայմանների համաձայնել վերահսկողութեանը, որից յետոյ պատժամիջոցները կը հանուէն կամ կը սահմանափակուէն՝ ստուգումների ու վերահսկողութեան արդիւնքներին համապատասխան: Եթէ Իրանը դիմի նման քայլի, ապա այդ առաջարկը հնարաւոր է կ'ընդունուի:

Իրանը կարող է ստանալ անվտանգութեան լիարժէք երաշխիքներ, սակայն երբեւէ չի դրել նման խնդիր:

ԱՄՆ-ն եւ նրա գործընկերներն Իրանի դէմ ներկայումս ռազմական ազդեցութեան ծրագրեր չունեն: 5 + 1 պետութիւնների խումբը զգուշացրել է Իսրայէլին Իրանի դէմ ռազմական գործողութիւնների անթոյլատրելիութեան մասին, եւ Իսրայէլը չի կարող նման գործողութիւններ իրականացնել մեկուսացման ու ԱՄՆ հետ համաձայնութեան բացակայութեան պարագայում: Ըստ ամենայնի, այդ գործողութիւնները կ'իրականացուէն ՆԱՏՕ-ի յատուկ գործողութեան շրջանակներում, քանի որ այդ հարցը համաձայնեցուել է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների, այդ թւում Թուրքիայի հետ, որը նոյնպէս մտահոգ է Իրանի մտադրութիւններից: Բոլոր պետութիւնները պէտք է նաեւ համաձայնեցնեն իրենց յարաբերութիւններն Իրանի հետ եւ պատժամիջոցների պայմանների հարցում, որոնք շուտով կ'ընդունեն ԱՄՆ-ն ու նրա գործընկերները:

Հայաստանը չի կարող բացառութիւն լինել, այդ պատճառով Հայաստանը պէտք է ձեռնարկի դիւանագիտական ջանքեր, իր առանձնապատուկ դրութիւնը եւ Իրանի հետ յարաբերութիւնները շարունակելու անհրաժեշտութիւնը բացատրելու համար: Արեւմտեան հանրութիւնը կարող է քննարկել Հայաստանի իրավիճակը եւ յատուկ որոշում ընդունել, սակայն պէտք է հասկանալ, որ նոր պատժամիջոցներ սահմանելուց յետոյ Իրանն ի վիճակի չի լինելու Հայաստանին տրամադրել էներգետիկ ու այլ ռեսուրսներ նրա կենսապահովման համար: Արեւմտեան պետութիւնները հնարաւոր է կարող էին Ռուսաստանի հետ համաձայնեց-

նել Հայաստանին լրացուցիչ ռեսուրսներ եւ ֆինանսական օգնութիւն տրամադրելու խնդիրը:

Միեւնոյն ժամանակ, կան տեղեկութիւններ, որ Հայաստանը նոր պատժամիջոցներ մտցնելու դէպքում կը փորձի այս կամ այն ձեւով աջակցել Իրանին, ինչպէս նաեւ Իրանին քաղաքական աջակցութիւն ցուցաբերել միջազգային կազմակերպութիւններում: Այդ դէպքում Հայաստանը չի կարող միջազգային հանրութեան աջակցութեան եւ իր վիճակը հասկանալու յոյս ունենալ:

Նոյեմբերի 24-ին Իրանի հետ Արեւմուտքի բանակցային գործընթացը հասաւ բարձրակէտին, եւ հասկանալի դարձաւ, որ Արեւմուտքը հնարաւոր է համարում ոչ միայն նկատելի գիջումները Իրանին, այլեւ շահագրգռուած է Իրանի ուժեղացմամբ, այդ թւում՝ որպէս միջուկային տէրութիւն: Արեւմուտքի համար բաւական անյարմար է Ռուսաստանի մասնակցութիւնը բանակցութիւններին, եւ ԱՄՆ-ն ու նրա գործընկերները թեթեւ ստուերային բանակցութիւններ են վարում Իրանի հետ, քանի որ բանակցութիւնների տեսանկիւնով մասը բաւական կասկածելի է թւում:

Իրանը ձգտում է մտնել Շանհայի համագործակցութեան կազմակերպութիւն, սակայն ոչ Ռուսաստանը, ոչ էլ Չինաստանը դա չեն ցանկանում: Սակայն եթէ Իրանը յետագայում էլ յամառի իր անդամակցութեան հարցում, դա կարող է տեղի ունենալ: Այդ որոշումը կարող է շատ բան փոխել Ասիայում ուժերի դասաւորութեան հարցում եւ Իրանին հանել միջազգային մեկուսացման իրավիճակից: Իրանը եւ եւրոպական առաջատար պետութիւնները մտադիր են քայլեր ձեռնարկել ՇՀԿ-ին Իրանի անդամակցութիւնը թոյլ չտալու համար, եւ արդէն գործում են այդ ուղղութեամբ:

Սակայն խնդիրը ոչ այնքան ՇՀԿ-ն է, որքան Իրանի ու Չինաստանի չափազանց սերտ հա-

մագործակցութիւնը թոյլ չտալը: Չինացի քաղաքական գործիչները յայտարարում են, որ Իրանի հետ համագործակցութիւնը թոյլ է տալիս ինչ որ չափով ազդել այդ երկրի վրայ, սակայն դա համոզիչ փաստարկ չէ: Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Իրանի հետ յարաբերութիւնները զարգացնելու համար, ինչը մտահոգում է Արեւմտեան հանրութեանը:

Ռուսաստանն Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ Արեւմուտքի հետ համագործակցութեան հենց սկզբից արտայայտում էր իր յատուկ կարծիքը, ինչը թոյլ էէր տալիս ընդունել առաւել արդիւնաւէտ որոշումներ: Ներկայումս Չինաստանն ու Ռուսաստանը դէմ են Իրանի հանդէպ ՄԱԿ-ի պատժամիջոցներին, ինչն իհարկէ բացասական ազդեցութիւն կ'ունենայ պատժամիջոցների ռեժիմի վրայ: Սակայն պատժամիջոցները, որոնք ձեռնարկուել են եւ ուժեղացուելու են, Իրանին կը ստիպեն ընդունել միջազգային հանրութեան պահանջները: Միեւնոյն ժամանակ, ներկայումս Իրանը չունի Ռուսաստանի հետ յարաբերութիւնները սերտացնելու ցանկութիւն: Ըստ ամենայնի, պատճառը Ռուսաստանի հանդէպ անվստահութեան աճն է, որը դարձել է Թուրքիայի, Ատրպէյճանի ու յատկապէս Իսրայէլի գործընկերը:

Իրանի համար մօտ ժամանակներս դժուար է լինելու իրականացնել տնտեսական ու կոմունիկացիոն նախագծեր Հարաւային Կովկասում, քանի որ առայժմ գտնուում է մեկուսացման մէջ եւ ի վիճակի չէ ծաւալել ներդրումային խոշոր նախագծեր: Իրականում Ռուսաստանի քաղաքականութիւնն ուժեղացրել է Իրանի կախուածութիւնն Արեւմուտքից ու յանգեցրել նրա միջազգային ու պաշտպանական դիրքերի թուլացմանը: Ըստ ամենայնի, Իրանը կը փորձի Չինաստանի հետ հաստատել աւելի սերտ յարաբերութիւններ, սակայն ՇՀԿ-ի պայմաններից դուրս:

a loan approval algorithm is a terrible listener.

We're Umpqua Bank, and we're dedicated to understanding the one-of-a-kind way you run your commercial business—then pinpointing how to help you succeed and grow, backed by 60 years of experience and \$22 billion in assets. It's people before programs. Nuance before number crunching.

And it all starts by hearing from you.

Concetta Smarius
GLENDALE - 818-844-2561

Avo Markarian
GLENDALE - 818-844-2558

Jerry Papazyan
ENCINO - 747-233-3502

Gary Ketenchian
ENCINO - 747-233-3503

UMPQUA
B · A · N · K

Massis Weekly

Volume 34, No. 47

Saturday, DECEMBER 20, 2014

SDHP Condemns Assaults Against Opposition Members



The Social Democrat Hunchakian Party (SDHP) condemns violence against freedom-fighters and opposition deputy of the Armenian parliament Aram Manukyan along with other public figures, Armenia's SDHP Executive Committee Chairman Narek Galstyan told reporters on Tuesday.

The SDHP Executive Committee Chairman informed the media that SDHP members participated in a protest against violence in Yerevan on Monday. "It is a disgrace when a person is assaulted for his or her views or political statements. We are witnesses and we hope that the relevant bodies will punish the culprits," he said.

"In Armenia a person who steals a hen is sentenced to several years, whereas an assailant is released." Mr. Galstyan said "We hope that the relevant bodies will establish the motive for the assaults and punish those who ordered and commit them. The parliamentary group of the ruling Republican Party of Armenia should be concerned in resolving the problem."

The SDHP Chairman also spoke on the recent increases in consumer goods and the depreciation of the dram. "The Central Bank president promised an aggressive policy to prevent continuous dram depreciation. Where is this aggressive policy? They said that some people are seeking to take advantage of the situation. So why are not such people behind bars?" Galstyan stressed.

Galstyan was also critical of the price increases before the New Year. "A 20 percent depreciation of the Armenian dram proves that the government does not carry out its regulatory functions, while petroleum prices are in decline worldwide, they are rising in Armenia. The prices for home-made products are also rising. This is evidence of the government's poor work," Galstyan said, "We are again facing a regrettable situation where there is a desire to get maximum profit and become super rich with no consideration for the Armenian economy and no consequences. No good can be gained from such economic lawlessness."

Armenia Scraps Visas for U.S. Citizens



YEREVAN — Citizens of the United States will no longer need visas to visit Armenia starting next month, the Armenian government said on Thursday.

Foreign Minister Edward Nalbandian announced the lifting of visa requirements for them, effective from January 1, during a weekly cabinet meeting in Yerevan.

Nalbandian said that the U.S.

government will reciprocate by easing some of its own, much stricter visa procedures for Armenian nationals. In particular, "many categories" of Armenians will now be eligible for multiple-entry American visas valid for 10 years, he said.

Yerevan's plans to unilaterally abolish the visa regime with the U.S.

Continued on page 4



SDHP and AGBU Leaders Discuss Issues of Concern

YEREVAN, DECEMBER 16, 2014 – Chairman of the Central Committee of the Social Democrat Hunchakian Party (SDHP) Hagop Dikranian and President of the Armenian General Benevolent Union (AGBU) Berge Setrakian met at the AGBU Yerevan center. As the SDHP press service reports, Vasken Yacoubian, AGBU Central Board member, also participating in the meeting.

During the cordial meeting, both sides discussed various issues concerning Armenians in Armenia and in the Diaspora and emphasized the importance of pan-national organizations, especially in their mission to preserve the Armenian identity. The participants also agreed to hold more frequent consultative meetings towards these issues.

ACA Hosts Annual Holiday Celebration and Open House



Glendale, CA – To celebrate the holiday season and wrap up a year of legislative success and historical victories, the Armenian Council of America hosted a holiday party and open house on Sunday, December 14 at the ACA office in Glendale.

Among the many guests, dignitaries and community leaders who enjoyed the festivities was Congressman Adam Schiff who expressed his gratitude to the Armenian American community for all their years of support for him and his legislative work in Washington. He reiterated his love for the Armenian community and discussed the importance of civic involvement.

Glendale City Clerk Ardashes "Ardy" Kassakhian, Los Angeles Community College District Board of Trustee Scott Svonkin, Mary Manoukian, representing Assemblymember Mike Gatto, former Assemblymember Anthony Portantino, Glendale City Council candidate Vartan Gharpetian, Los Angeles City Council Candidate Rostom Sarkissian all stopped by to wish everyone a joyous and prosper-

ous holiday season.

"I'm very proud of our organization and all we have accomplished this past year," said ACA Chairman Sevak Khatchadorian. "Although we have achieved a great deal of success, our work is not over. We should utilize this opportunity to work even harder in the upcoming years to not only advance Armenian causes, but to also invigorate the future generations of Armenian Americans who will carry the baton of advocacy into the future and beyond."

The Armenian Council of America is a grassroots organization dedicated to working with all political leaders, offering Armenian related news, analysis and resources for policymakers, media, students and activists, advocating issues important to Armenian Americans. The Armenian Council of America aims to strengthen U.S. – Armenia and U.S. – Nagorno Karabakh ties, the development of programs promoting sustainable economic growth and good governance in Armenia, while promoting the values and responsibilities of global citizenship.

Armenian Opposition Lawmaker Attacked In Yerevan

YEREVAN — Aram Manukian, a veteran politician affiliated with the Armenian National Congress (ANC), was assaulted outside his apartment block in Yerevan. Manukian, who had a black eye and other visible facial injuries, described the attacker as a middle-aged man who said nothing while throwing punches. This is the latest in a series of violent attacks on prominent participants of recent anti-government demonstrations staged by three major opposition parties.

Manukian required medical examination and aid. He was also questioned by police later in the evening. Nobody was arrested in the following hours.

Other senior members of the ANC were quick to arrive at the scene of the incident. They accused the Armenian authorities of ordering the violence.

Levon Zurabian, the ANC's deputy chairman, linked it with similar beatings that were endured by three other opposition activists earlier this week. They are well-known veterans of the Nagorno-Karabakh war actively participating in a campaign of anti-government rallies organized by the ANC, the Prosperous Armenia Party (PAP) and the Zharangutyun party.

"The regime's jackals are attacking opposition representatives," Zurabian told reporters. "In their primitive view, they can thereby break up our popular movement."

According to Zurabian, Manukian's beating was filmed by a surveillance camera placed at the en-



trance to the apartment building. He said police investigators can therefore easily identify and prosecute the attacker. "If they don't do that, it will be further proof that Serzh Sarkisian and his regime were behind this crime," added Zurabian.

Manukian was one of the speakers at nationwide rallies held by the opposition trio this fall. In one of his speeches, he made derogatory comments about Sarkisian which angered senior members of the ruling Republican Party of Armenia.

Meanwhile, Armenia's human rights ombudsman, Karen Andreasian, on Friday expressed serious concern at and strongly condemned the beatings of the four oppositionists as well as earlier arson attacks on cars belonging to several members of another opposition group. Andreasian urged law-enforcement authorities to punish the perpetrators "as soon as possible."

Nobody has been arrested or charged in connection with those incidents so far.

'Panic In Russia' Blamed For Armenian Currency Crisis

YEREVAN (RFE/RL)—The Armenian authorities on Wednesday described as artificial and temporary the continuing weakening of the national currency, the dram, and insisted that it will not undermine the country's financial system.

The Central Bank of Armenia (CBA) claimed that the dram is grossly undervalued just as it lost another 4 percent of its value against the U.S. dollar despite a nearly 3 percent strengthening of the Russian ruble.

"The panic in Russia has easily spread to Armenia," said the CBA governor, Artur Javadian. In particular, he blamed "panicky messages" coming from hundreds of thousands of Armenians working in Russia.

Remittances sent home by them have long supported a considerable part of Armenia's population and covered the country's massive current account deficit. The dram began losing ground in early November amid a growing decrease in those cash flows resulting from the ruble's collapse. The dram has since depreciated by more than 25 percent.

The Armenian currency traded at an average of 553 drams per dollar on Wednesday evening, down from around



530 drams per dollar on Tuesday. Its fall was sharper earlier in the day, with the CBA selling \$4 million to commercial banks for almost 571 drams per dollar. The dram was worth even less in currency exchange shops in Yerevan and Gyumri in the afternoon. Some of them sold limited amounts of dollars for 620-630 drams per dollar while others offered no hard currency at all.

The dram rallied later in the day despite the apparent absence of additional dollar injections by the Central Bank. The latter has not raised its benchmark lending rate since the outbreak of the crisis.

"The main reason for the [dollar's] overvaluation is panic and speculations by some economic entities," Javadian told an emergency news conference. "The real price of the Armenian dram will become known after the causes of its undervaluation

Tehran Hosts Iran-Armenia Joint Economic Commission Meeting

TEHRAN — The 12th session of Iran-Armenia joint economic commission was held in Tehran on Monday with a number of the two countries' ministers and their deputies in attendance, Tansim News Agency reported.

During the meeting, Iran's Energy Minister Hamid Chitchian touched upon the great potential for closer cooperation between Tehran and Yerevan in diverse areas, including in cultural and political fields.

"The Islamic Republic of Iran and Armenia share many cultural and historical commonalities," he said, adding, "Since the independence of Armenia, these commonalities together with the policy of good neighborliness have made political relations between the two countries experience an increasing trend free from ups and downs."

Chitchian emphasized that over the past two years, some financial problems caused a halt in the growing mutual cooperation, adding that however, with the efforts made by the two sides' relevant organizations and officials, the problems have been resolved and the two countries can enjoy closer



relations, particularly in the field of economy.

Also at the meeting, Armenian Energy and Natural Resources Minister Ervand Zakharyan voiced his country's determination to strengthen bilateral cooperation with Iran in all fields.

There is an appropriate legal ground for the promotion of economic cooperation between the two countries in diverse areas, he said.

Zakharyan added that the two countries can jointly work on various projects, including the completion of the third line of power transmission between the two countries, the completion of the joint railroad and the construction of a hydroelectric power station.

Three Companies Exploring for Oil in Armenia

YEREVAN (ARKA News) — Three companies are exploring for oil in the territory of Armenia, Vardan Vardanyan, the head of an energy and natural resources ministry's department overseeing development of mines, said today. He said the territory of Armenia is divided into six conditional blocks distributed among the companies.

He said the first and third blocks located in the north of the country are being explored by Russian company Armoil; the second block in Armavir province is being explored by Armenian company Integral Petroleum, and the fourth, fifth and sixth blocks in Gegharkunik and southern regions are being explored by Blackstairs Energy Armenia company.

He said the companies have obtained all necessary licenses and permits and will present their findings later. According to him, Armoil and Integral Petroleum were granted 5-year licenses in 2013 while the Blackstairs Energy Armenia has extended its two-year license three times. Oil exploration in Armenia began



in the 40-50s of the last century. It was stepped up in the '60s, when several 4-4.5 km deep wells were drilled in Artashat and Hoktemberyan regions near Yerevan. Some wells contained small amounts of oil and gas.

Before 1991 some 120 wells were drilled in Ararat Valley, but none contained enough oil for commercial development. The interest of foreign companies in Armenia increased in 2000 following a rise in global oil and natural gas prices.

The Syunik, Vayotsdзор and Gegharkunik regions extends east to the border with oil-rich Azerbaijan and south toward the border with Iran.

are eliminated. Right now the dram is very undervalued. After speculations and undue panic end, the Armenian dram will appreciate considerably."

"The Central Bank is continuing to keep the situation under control," he said. "We are confident that we wield all the levers to deter inflation and our supreme objective remains price stability."

The Armenian government also moved to reassure the population, with Prime Minister Hovik Abrahamian issuing a special statement in support of measures taken by the CBA. "The government is also in constant touch with our international partners and it is confident that with joint efforts and serene judgment we can ensure stability in both the financial and commodity markets," he said.

Abrahamian discussed those efforts as well as "possible developments" and "further steps" with the Yerevan-based representatives of the International Monetary Fund and the World Bank later on Wednesday. According to the government's press office, they praised the Armenian authorities' response to the crisis.

The office said both sides agreed on the need to maintain the dram's market-based floating exchange rate. It did not clarify whether Yerevan is seeking additional IMF and World Bank funding to shore up the dram.

Abrahamian and Javadian also assured Armenians that their bank savings are not at risk because of the exchange rate volatility.

Cross-Stone in Memory of King Levon VI and Armenian Genocide Victims Consecrated in Lusignan, France



LUSIGNAN, FRANCE — The solemn opening ceremony and consecration of the cross-stone dedicated to the last Armenian king Leo V (also known in the Armenian historiography as Leo VI), perished fighters struggling for the freedom of France, and the Armenian Genocide victims was held in the French city of Lusignan.

The event was attended by the Minister of Diaspora of the Republic of Armenia Hranush Hakobyan and the Ambassador of the Republic of Armenia to France Vigen Chitechyan. A number of French officials, as well as representatives of the Armenian community and guests were present at the

event.

The cross-stone was placed through the combined efforts of the Lusignan Municipality, the Ararat Association, the “Association of Former French-Armenian Fighters and Resistance Fighters” and the Commission Coordinating the Events Dedicated to the 100 th Anniversary of the Armenian Genocide in France.

During the visit, Armenia’s Minister of Diaspora meet with members of the France Regional Committee in charge of Coordinating the Events Dedicated to the 100 th Anniversary of the Armenian Genocide, as well as members of community organizations.

German Court Decision Due on Armenian Gospel Stolen from Turkish-Occupied Areas of Cyprus



A German Court of Appeal will issue its final decision on the fate of the remaining 85 treasures stolen from the Turkish occupied areas of Cyprus, including fragments of church wall paintings, icons, a manuscript of an Armenian gospel and 40 prehistoric antiquities, the Cyprus Mail reports.

The Court of Appeal of Munich is expected to issue its final decision in relation to the remaining items found in the possession of Turkish dealer in illicit antiquities Aydin Dikmen in apartments he maintained in Munich, unless by the 13th of February 2015 there is a friendly settlement. A total of 173 looted treasures found in Aydin Dikmen’s possession in Munich were repatri-

ated to Cyprus last October.

Yesterday, a hearing took place in the Court of Appeal in Munich, where the German judge proposed an out of court friendly settlement by the 13th of February 2015, otherwise, the Court will issue its final decision by March 16, 2015.

In statements to CNA, Bishop Porphyrios of Neapolis said that the Church of Cyprus and the Law Office of the Republic of Cyprus will try to reach an amicable settlement with the other party provided that “the settlement is reasonable and will allow the repatriation of all Cypriot treasures”.

Turkish art smuggler Aydin Dikmen had his headquarters in

CNN International Features Armenia in Documentary



CNN has taken a glimpse into the life of modern-day Armenia as part of its latest On the Road series broadcast over the weekend.

A documentary presented on CNN International on Saturday attempted to explore Armenia from different aspects, including the innovative brainpower of its young people, the nation’s love of chess, the difficult history of Armenians and their traditions.

Yerevan’s Tumo Center for Creative Technologies is featured as one of the great learning environments for young Armenians facilitating the nation’s innovation drive. The CNN crew also visited the Chess Academy in the Armenian capital where parents were witnessing their kids “matching wits” in a competition, emphasizing the fact that chess is included in school curricula in Armenia.

The authors of the documentary took trips to the monastery in Geghard and the country’s only surviving pa-

gan temple in Garni as part of their quest for the spirit of Armenia, emphasizing that Armenia was first to adopt Christianity as its official religion back in 301 AD. They also tasted traditional Armenian khash with a young political satirist.

Emphasizing the fact that Armenia is home to only 3 out of some 10 million Armenians who live in the world today, the documentary showcases the Birthright Armenia experience of several young Diaspora Armenians visiting their historical homeland as part of the program.

When showing Tsitsernakaberd in Yerevan the authors of the documentary emphasize that it is a memorial to the Armenian Genocide in which 1.5 million Christian Armenians were massacred in Ottoman Turkey. Footage of the Tatik-Papik (“We Are Our Mountains”) statue, one of the most recognizable symbols of Nagorno-Karabakh, also appears in the film for a moment.

Munich and channeled the booty taken from the occupied areas through Turkey, to the whole world. One of the biggest cases of illicit trading in antiquities involving Aydin Dikmen was the plundering of the wall paintings from the church of Agios Euphemianus and the 6th century wall mosaics from the Church of Panagia Kanakaria in the occupied areas of Cyprus.

In October and November 1997 the German Police raided apartments maintained by the Turkish dealer in illicit antiquities in Munich. The number of works of art they uncovered was astonishing: treasures were found from about fifty looted churches in Turkish-occupied Cyprus.

The records kept by the Turkish illicit dealer in antiquities have been lodged as exhibits at the Bavarian Court. The detailed way in which he kept his records is unprecedented: photographs and sketches prior to the theft of the mosaics and wall paintings, during their removal and after, as well as copies of the mosa-

ics intended to be sold as originals in the illicit antiques trade.

The uncontrolled situation in the Turkish-occupied area of Cyprus after the Turkish invasion in 1974 has fostered the development of a network of dealers in illicit antiquities whose aim was to sell out the cultural heritage of Cyprus. With the encouragement and help of the Turkish army, the trade in illicit antiquities has brought great profit to those involved, and Cypriot treasures already adorn private collections in a number of countries including Turkey, Russia, Switzerland, Holland and the UK, and even as far as the US, Australia and Japan.

More than 500 churches situated in the areas under Turkish occupation since 1974 have been destroyed, plundered and looted or turned into stables, warehouses, restaurants and hotels. For this the Cyprus government and church have repeatedly protested to the UN, the World Council of Churches and many other international and religious organisations.



Dr. Nazareth Darakjian Elected New President of the AMAA Board

PARAMUS, NJ — On December 5, the Board of Directors of the Armenian Missionary Association of America (AMAA), in accordance with the association's established policies and procedures, elected its new officers as follows: Nazareth Darakjian, M.D., President; Michael Voskian, D.M.D., Vice President; Thomas Momjian Esq. and Arsine Phillips, Esq., Recording Secretaries; and Nurhan Helvacian, Ph.D., Treasurer.

Dr. Darakjian was born in Aleppo, Syria. At the age of 13 his family moved to Beirut, Lebanon, where he graduated from the Armenian Evangelical College. He continued his education at the American University of Beirut (AUB), receiving his Bachelor of Science degree in 1974 before entering the AUB Medical School. In 1976, escalations in the civil war in Lebanon forced him and his family to emigrate to Chicago. There, he continued his medical education at Loyola University School of Medicine and received his M.D. Cum Laude in 1978. He was also inducted into the Alpha Omega Alpha Honor Medical Society and the Alpha Sigma Nu Jesuit Honor Society. He further carried out his postgraduate studies in Ophthalmology, again at Loyola University of Chicago. In 1982 Dr. Darakjian moved to Southern California, where he started a private practice specializing in diseases and surgery of the eye.

Dr. Darakjian is an active member of the United Armenian Congregational Church, Los Angeles. For many years he has served on the Board of Directors of the Merdinian Armenian



Evangelical School of Sherman Oaks, CA as Treasurer. Currently he is the Chairman of the Dilijan Chamber Music Series, associated with the Lark Musical Society of Glendale, CA. Dr. Darakjian has been serving on the AMAA Board for several year, most recently as its Vice President. He is also a member of several AMAA Committees.

Dr. Nazareth Darakjian is married to Dr. Ani Darakjian and they have two sons, Haig and Ara.

The AMAA was founded in Worcester, Mass. in 1918 and incorporated in New York in 1920 with the purpose of strengthening and supporting the Armenian people in their Christian faith and to encourage religious education as well as literary and philanthropic work.

For more information about the AMAA ministries, visit www.amaa.org or call the AMAA headquarters at (201) 265-2607.

Children of Armenia Fund Annual Gala Raises \$2.4 Million for Expansion into Rural Armenia

NEW YORK — December 15, 2014 — The eleventh annual Children of Armenia Fund (COAF) Holiday Gala took place at Cipriani 42nd Street on December 12, 2014, in New York City. Over 450 guests attended the gala fundraiser, including honorary chairs Victor Garber, Susan Kendall Newman and Tony Shafrazi. Special guests included Michael Aram, Donald Baechler Eric Bogosian, Peter M. Brant, Patricia Field, Henry Hay, Peter Marino, and Stephanie Seymour.

This year's honorees were longtime COAF supporter Ara Arslanian, who was given the Humanitarian Award for his philanthropic work, and Alexis Ohanian, who received the Save the Generation Award as a pioneering internet entrepreneur and activist. Both awards were presented by COAF Executive Board member Michael Aram. For the eighth year in a row, Emmy and Tony Award-winning actress Andrea Martin entertained guests throughout the evening as Master of Ceremonies.

The evening featured exclusive performances by renowned soprano



Isabel Bayrakdarian and "The Voice" finalist Will Champlin. As a special highlight, child musicians from Armenia delivered spectacular performances, including on traditional Armenian folk instruments.

The program featured highlights of COAF's recent accomplishments, as well the organization's ambitious plans to expand into new village communities throughout Armenia. The \$2.4 million raised this year will go toward a state-of-the-art smart center to be built in Armenia which will act as a hub to surrounding villages. Funds will also be allocated to infrastructure improvements and projects in COAF-supported villages.

For more information, please visit www.coafkids.org or call 212-994-8234.

AGCC Initiates Process to Select an Architect for the Armenian American Museum



Glendale, CA – The Armenian Genocide Centennial Committee of Western US (AGCC) announced today the process for the selection of an Architect for the Armenian American Museum proposed for construction in Glendale, California.

Interested architects can obtain a complete request for qualifications (RFQ) packet by writing to architect@armenianamericanmuseum.org. Responses to the RFQ are due by January 14, 2015.

AGCC's Screening Committee will review the responses to the RFQ and invite up to 5 architects or their firms to submit proposals with design concepts. The AGCC plans to select the Architect for the Armenian American Museum project prior to April 24, 2015.

The preliminary program of the project envisions the construction of an approximately 30,000 square foot building to include a museum with 2 or more exhibit halls, a theater/auditorium, classrooms, a research library and support spaces. The project will also include subterranean parking, site work and landscaping. Space will be provided for the construction of a memorial/monument in the open space outside of the Museum building. The request for qualifications or proposals related to the memorial/monument will be issued at a later date.

Responses to the RFQ should demonstrate familiarity and experience in the design of civic, cultural and educational spaces.

On November 4, 2014, the Glendale City Council decided to enter into an Exclusive Negotiating Agreement with the AGCC for the ground lease of

a 1.7 acre property located to the south of the Glendale Civic Auditorium and across the street from Glendale Community College. This site is being considered for the construction of a world class museum and cultural/educational center.

The submittal of conceptual design plans and a narrative description of the project are two of the requirements stipulated in the Exclusive Negotiating Agreement between the City and the AGCC.

The Armenian Genocide Centennial Committee of Western US helps oversee, coordinate and organize events and activities in observance of the 100th Anniversary of the Armenian Genocide in the region.

The representatives of the following organizations and institutions serve on the Armenian Genocide Centennial Committee – Western USA: Armenia Fund – Western Region USA; Armenian Assembly of America; Armenian Bar Association; Armenian Catholic Church; Armenian Council of America; Armenian Cultural Foundation; Armenian Evangelical Union of North America; Armenian General Benevolent Union – Western District; Armenian National Committee of America – Western Region; Armenian Relief Society – Western USA; Armenian Rights Council; Armenian Youth Federation; Ignatius Foundation; Nor Or Charitable Foundation; Nor Serount Cultural Association; Organization of Istanbul Armenians; Unified Young Armenians; Western Diocese of the Armenian Church of North America; Western Prelacy of the Armenian Apostolic Church

Armenia Scraps Visas for U.S. Citizens

Continued from page 1

were first revealed by one of Nalbandian's deputies, Sergey Manasarian, in May. "This shows that the level of our relations with the U.S. is really rising," Manasarian told Armenian parliamentarians.

Armenia's visa procedures for much of the outside world have been quite simple since the late 1990s. U.S. citizens, many of them ethnic Armenians, have been able to easily get visas not only at Armenian consulates abroad but also the country's border crossings and airports.

Citizens of European Union member states already can enter Armenia

and stay there visa-free for up to 90 days. The Armenian government scrapped visas for them in 2012 shortly before signing a visa facilitation agreement with the EU. The agreement, which took effect in January 2014, eased the EU's stringent requirements for some categories of Armenians travelling to Europe.

The authorities in Yerevan have maintained the visa-free arrangement for Europeans even after controversially deciding last year to seek membership in the Russian-led Eurasian Economic Union (EEU). Armenia is expected to complete its accession to the EEU by the end of January.



ACA Hosts Annual Holiday Celebration and Open House
Տօնական Օրերուն Առթիւ ՀԱԽ-ի կազմակերպած Ընդունելութիւնը

ՍՈՒՐԲ ԾՆՆՂԵԱՆ 11ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔ



Շուրջ 400 հիւրեր Շաբաթ, Դեկտեմբեր 6ի գիշերը ներկայ գտնուեցան Առաջնորդարանի Նազարէթ եւ Սիմա Գալայճեան Սրահին մէջ կազմակերպուած 11րդ Սուրբ Ծննդեան Տարեկան Խրախճանքին: Այս տարուան վայելուչ բնաբանն էր «Թող ձեր լոյսը փայլի»: Իրապէս լոյսերը կը փայլէին, երբ իրախճանքը սկսաւ երեկոյեան ժամը ճին հիւրասիրութեամբ եւ կողմնորոշ ծառերու լուսաւորումով՝ Առաջնորդարանի Թրքանճեան Հրապարակին վրայ: Հիւրերը համախմբուեցան գեղեցիկ կերպով զարդարուած ծառերուն շուրջ, ուր իրախճանքի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ Թեմակալ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Յովնան Սրբազան հանդիսապետութեամբ կատարուած յատուկ աղօթքով: Ապա հիւրերը մուտք գործեցին «Փոլ Եղբայրներ» կալերիայէն ներս, ուր տեղի ունեցաւ ընկերային հաւաքն ու թեթեւ հիւրասիրութիւնը: Այնուհետեւ բարի գալստեան ընթրիքն ու յայտագիրը տեղի ունեցաւ Գալայճեան Սրահին մէջ:

Սուրբ Ծննդեան Խրախճանքի ուրախ արտայայտութիւնը կատարուեցաւ ի յարգանս իրենց մասնագիտական ասպարէզներուն մէջ յաջողութիւն արձանագրած եւ հայ համայնքին ու Ամերիկեան համայնքին իրենց թանկագին ծառայութիւնները մատուցած հայրերին:

Սեղաններուն օրհնութիւնը կատարեց Սանթա Գլարայի Սուրբ Սարգիս Հայց. Եկեղեցու Հոգեւոր Հովիւ՝ Արժ. Տ. Ներսէս Քհնյ. Հայրապետեան: Ի սրտէ բարի գալուստ մաղթեց Սուրբ Ծննդեան Խրախճանքի Յանձնախումբի Ատենապետ՝ Տիար Ռաֆֆի Քենտրոնեան, որ կոչ ուղղեց բոլորին փայլեցնելու իրենց լոյսը եւ իրենց բարիքները բաժնեկից դարձնելու իրենց ընտանիքներուն, բարեկամներուն եւ հայ համայնքի հետ: Ապա շեշտեց, ըսելով. «Այս տարի մեր բնաբանն է «Թող Ձեր Լոյսը Փայլի», որ իրապէս կը ներկայացնէ իր նպատակը, երբ մեր համայնքին խումբը մը նուիրեալ այրեր եւ կիներ պատուի պիտի արժանանան: Հպարտ ենք, որ առիթը կը տրուի լոյս մը փայլեցնելու իրենց արձանագրած յաջողութիւններուն վրայ եւ պատեհութիւն ընծայելու իրենց, որ բաժնեկից դառնան մեզի հետ՝ իրենց յաջողութիւններուն մասին արտայայտուելով»:

Իր խօսքին մէջ Առաջնորդ Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց Սուրբ Ծննդեան Խրախճանքի կազմակերպած հիանալի ձեռնարկը՝ Ատենապետութեամբ Տիար Ռաֆֆի Քենտրոնեանի: Սրբազան

Հայրը նոյնպէս իր երախտագիտութիւնը յայտնեց բոլոր նուիրատուներուն, ապա իր ոգեւորիչ պատգամը փոխանցեց հիւրերուն՝ շնորհակարելով անոնց Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը:

Հիւրերը վայելեցին տեսաբար պատուի արժանացած տասը հայրերներուն սրտի խօսքը՝ երբ անոնք արտայայտուեցան իրենց ընտրած ասպարէզներու մասին: Այս տարուան պատուի արժանացողներն էին Դոկտ. Անի Շահպազեան (կրթութիւն), Արաքսի Պոյամեան (Համայնքային Ծառայութիւն), Տոքթ. Մանուէլ Մոմճեան (Բժիշկ), Տոքթ. Արմընտ Գոթիկեան (DDS, MD, FACS, Բժիշկ), Իրաւաբան Արթըր Ս. Չարչեան (Մարդասիրական Ծառայութիւն), Լենա Պողոսեան (Համայնքային Ծառայութիւն), Իրաւաբան Փիլըր Հոշարեան, Իրաւաբան Ացնիլ Բասաչիքեան, Վարդան եւ Սիրանուշ Գէորգեան (պարախումբ) եւ Դոկտ. Մայք Սարեան (Առողջապահական Ծառայութիւն):

Նախորդ տարիներուն պատուի արժանացող հայրերին մասնակցեցան այս տարուան պատուի արժանացողները ներկայացնելով: Ուրախալի էր լսել նախկին պատուի արժանացողներուն զգացումները, որոնք ունեցած էին: Նոր մեծարեալները ներկայացնողներուն մաս կը կազմէին Տոքթ. Վիգէն Սեբիլեան, Տոքթ. Պորիս Պաղտասարեան, Իրաւաբան Լուսի Վարպետեան, Տիկին Լիլի Պալեան եւ Իրաւաբան Կարո Ղազարեան:

Իւրաքանչիւր պատուի արժանացնող Առաջնորդ Սրբազան Հօր կողմէ ստացաւ յատուկ վկայագիր եւ ձեռքով փորագրուած փոքրիկ խաչքար մը՝ առ ի գնահատութիւն համայնքին ներս իրենց մատուցած նուիրեալ ծառայութիւններուն: Վկայագիրներու բաժանման Սրբազան Հօր ընկերացան Գոնկրէսմէն Ատամ Շիֆ՝ Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական Տան Անդամ եւ Տիար Ռաֆֆի Քենտրոնեան:

Պատուի արժանացող հայրերին բնաբանները գնահատողները եւ բանաձեւեր ստացան Գոնկրէսմէններ Ատամ Շիֆի եւ Պրէտ Շըրմընի, Լոս Անճելըսի Վերակացուներու Մարմնի Անդամ Մայքըլ Անթոնովիչի, Գալիֆորնիայի Համագումարի Անդամ Մայք Կաթոյի կողմէ, որոնք անձամբ ներկայ գտնուեցան այս ձեռնարկին: Գնահատագիր ստացան նաեւ Լոս Անճելըս Բաղաքի Բաղաքային Խորհուրդի Անդամ՝ Փոլ Գրիգորեանի կողմէ:

Երեկոյի երաժշտութիւնը ներկայացուեցաւ 10-piece էլըն ձ. Նուագախումբի կողմէ՝ կատարելով միջազգային եւ անուանի ընտր-

ՏՕՔԹ. ՆԱԶԱՐԷԹ ՏԱՐԱԳՃԵԱՆ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱԻԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ ՎԱՐՉԱԿԱԾ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՅ

Դեկտեմբերի 5-ին, Ամերիկայի Հայ Աւետարանական Ընկերակցութեան (ԱՀԱԸ) Վարչական Խորհուրդը, համաձայն Ընկերակցութեան սահմանադրութեան, ընտրեց հետեւեալ անձիք որպէս Խորհուրդի դիւանի նոր անդամներ.՝ Տօքթ. Նազարէթ Տարագճեան՝ Նախագահ, Տօքթ. Մայքըլ Ոսկեան՝ Փոխ Նախագահ, Իրաւաբաններ Թամըս Մոմճեան եւ Արսինէ Ֆիլիփս՝ Ատենադպիրներ եւ Դոկտ. Նուրհան Հելվաճեան՝ Գանձապահ:

Տօքթ. Տարագճեան ծնած է Հայկ, Սուրիա: 13 տարեկանին ընտանեօք կը փոխադրուին Լիբանան ուր իր երկրորդական ուսումը կը ստանայ Պէյրութի Հայ Աւետարանական Գոլէճի մէջ: Ապա կը յաճախէ Պէյրութի Ամերիկեան Համալսարանը, ուրկէ 1974-ին կը վկայուի Պսակաւոր Գիտութեան վկայականով, շարունակելով իր ուսումը նոյն համալսարանի բժշկական բաժնին մէջ: 1976-ին Լիբանանի քաղաքացիական պատերազմին պատճառով ընտանեօք կը փոխադրուին Շիքաօ, ուր կը շարունակէ իր բժշկական ուսումը Լոյուիս Համալսարանի Բժշկական Բաժնին մէջ, ուրկէ շրջանաւարտ կ'ըլլայ 1978-ին որպէս լաւագոյն աշակերտ: Ապա կը շարունակէ իր բժշկական ուսումը միլենոյն համալսարանին մէջ՝ մասնագիտանալով ակնաբուժութեան մէջ: 1982-ին կը փոխադրուի Հարաւային Քալիֆորնիա, ուր կը հաստատէ ակնաբուժական մասնագիտութեան իր գրասենեակը:

Տօքթ. Տարագճեան գործօն անդամ է Լոս Անճելըսի Միացեալ Հայ Աւետարանական Եկեղեցիին: Երկար տարիներ ան ծառայած է Մերտինեան Հայ Աւետարանական Վարժարանի Հոգաբարձութեան մէջ՝ որպէս գանձապահ: Ներկայիս Ատենապետն է Կլէնտէյլի Լարք Երաժշտական Ընկերակցութեան Դիւանի Սենեկային Երաժշտական Համերգաշարին: Տօքթ. Տարագճ-



եան երկար տարիներ եղած է ԱՀԱԸ-ի Վարչական Խորհուրդի անդամ, վարելով անոր Փոխ Նախագահի պաշտօնը եւ անդամակցելով ԱՀԱԸ-ի տարբեր յանձնախումբերու:

Տօքթ. Տարագճեան ամուսնացած է Տօքթ. Անի Տարագճեանի հետ եւ ունին երկու զաւակներ՝ Հայկ եւ Արա:

Ամերիկայի Հայ Աւետարանական Ընկերակցութիւնը հիմնադրուած է 1918-ին, որպէս Քրիստոնէական կազմակերպութիւն, առանց խորութեան իր ծառայութիւնները մատուցանելու բոլոր անոնք օգնութեան կարիք ունին : ԱՀԱԸ-ի համաշխարհային առաքելութիւնը կ'ընդգրկէ շարք մը կրթական, աւետարանական եւ ընկերային ծառայութիւններ հայրենիքի, ինչպէս նաեւ արտերկրի քսաներեք տարբեր երկրներու մէջ:

Լրացուցիչ տեղեկութիւններու համար կրնաք այցելել ԱՀԱԸ-ի կայքէջը www.amaa.org, կամ ուղղակի կապ հաստատել ԱՀԱԸ-ի կեդրոնին հետ - 31 West Century Road, Paramus, NJ 07652, հեռ. 201.265.2607, ի-մէյլ - info@amaa.org

եալ երգեր եւ պարերգեր՝ խանդավառութիւն պատճառելով հիւրերուն:

Յայտագիր կիսուն, անակնկալ կերպով բեմ բարձրացաւ միջազգային ճանաչում ունեցող Արմէնչիկ, որ հիանալի կերպով կատարեց իր սիրած երգերը, ինչպէս նաեւ իր վերջին ձայնագրուած երգերին:

Յանձնախումբը կազմակերպած էր նաեւ Լուիսեան Վաճառք՝ ներկայացնելով հետաքրքրական գանազան առարկաներ, որոնցմէ գոյացած գումարը ամբողջութեամբ պիտի յատկացուի Սուրիահայութեան Օժանդակող Հիմնադրամին: Սուրբ Ծննդեան Խրախճանքի

Յանձնախումբը ի սրտէ իր երախտագիտութիւնը կը յայտնէ մասնակցող կազմակերպութիւններուն՝ ներառեալ Հայ Իրաւաբաններու Միութեան, Ամերիկահայ Բժշկական Ընկերակցութեան եւ Կլէնտէյլի Էտիկէթիստ Բժշկական Կեդրոնին, Թեմիս Մուխերուն, ինչպէս նաեւ Առաջնորդարանի Անձնակազմին՝ իրենց մատուցած յարատեւ աջակցութեան համար:

Մասնաւոր շնորհակալութիւն բոլոր նուիրատուներուն՝ յատկապէս Կլէնտէյլի Էտիկէթիստ Բժշկական Կեդրոնին եւ Gotprint.com-ին որոնք ամէն տարի իրենց առատաձեռնութեամբ կը մասնակցին տարեկան այս յատուկ ձեռնարկին:

833 W. Glenoaks Blvd. Glendale, CA 91202 (818) 240-0065



Dr. Missak Ekmekdjian
Chiropractor



Dr. Anahid Ekmekdjian
Chiropractor

Մեծածախականութիւն եւ մանուկներու Բարոքորաբարձի բուժում:
Գլխացաւ, վզի, մէջքի, յօզային եւ մկանային ցաւեր:
Ինքնաշարժի վնասի նետանքով պատահած վնասուածքներու բուժում:

Ձեր առողջութիւնը մեր մտահոգութիւնն է

ՀԱՅ ՄՈՏՈՑԻԿԼԵՏԻՍՏՆԵՐԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՒԿԱՏ» ԱՎՈՒՄԲԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Ե ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Երբ այս տարուայ Յունուարին մտերիմ ընկերների խումբը որոշում էր հայկական մոտոցիկլետիստների ակումբը ստեղծելու մասին, ոչ ոք չէր հաւատում, որ նպատակը զուարճանքը չէր: Տղաները ուզում էին ստեղծել ակումբ, որը կը կարողանայ իր շուրջը համախմբել հայրերի, որոնք չէին վարանի Հայրենիքին սատար կանգնել, կը նուիրուէին Հայկական հարցի լուծմանը միտուած ծրագրեր իրականացնելուն եւ կը սկսէին իրազեկման ակցիաներ անցկացնել: Այս ամէնը սկզբում միայն երազանք էր՝ կեանքի կոչել մի գաղափար, որով հայրենակիցները կը կարողանային միայն հպարտանալ...

Ընդամենը 11 ամիս է անցել այդ օրից եւ «Հայկական Զոկատ» (Armenian Brigade) կոչուող Մոտոցիկլետիստների ակումբը արդէն վաստակել է իր բարի համբավը ոչ միայն Լոս Անջելեսում, այլ նաեւ Հայաստանում եւ մեր սիրելի Արցախում: Այն վաւերացուել է Միացեալ Նահանգներում որպէս բարեգործական ակումբ:

«Հայկական Զոկատ»-ի անդամները մասնակցել են արդէն բազում արշաւների իրենց մոտոցիկլետիստներով, որոնց ընթացքում մտերմացել են եւ բարեկամական կապեր հաստատել օտարազգի բազմաթիւ մոտոցիկլետիստների ակումբների հետ, որոնք իրենց հերթին ճանաչել եւ ընդունել են «Հայկական Զոկատ»-ը որպէս Մոտոցիկլետիստների ակումբ:

Ակումբի իւրաքանչիւր անդամ հանդէս է գալիս որպէս Հայ աշխարհի առաջ եւ որպէս բարի

կամքի դեսպան միայն ու միայն ազգի օգտին: Տղաները սերտ կապեր ունենալով օտար Մոտոցիկլետիստների ակումբների հետ, հասկացան որ անելիք կայ: Հասկացան, որ Յեղասպանութեան ճանաչման հարցում ինֆորմացիայի պակաս կայ, թէկուզ արդէն 99 տարի է անցել եւ բազմաթիւ կազմակերպութիւններ այսօր Ժամանակ օտարալեզու ինֆորմացիոն աղբիւրների միջոցով կիսատ տեղեկութիւն են ստացել: Սակայն դեռ մի ստուար բազմութիւն անտեղեակ է մեր ազգի խնդիրների մասին: Սա ստիպել է տղաներին լծուել հայրենասուէր գործի: Նրանք հպարտօրէն եռագոյն են կրում իրենց թիկունքին ու հոգու մէջ: Նրանք իրազեկման ակցիաների շնորհիւ շատերին են պատմում, որ մենք Եղե՛ռն ենք ապրել, սակայն մեր պատմութեան մէջ միայն սեւ էջեր չեն, մենք ունենք աշխարհը ցնցած արժէքներ:

Նրանց են յայտնում Հայաստանում՝ հնարաւոր բիզնեսների, տուրիզմի, ուսումնական եւ բժշկական կենդրոնների մասին, ուր օտարազգի գործարարները կարող են ներդրում կատարել, իսկ ուսանողները կարող են օգտուել Հայաստանի բարձրագոյն կրթութեան բազմաթիւ բնագաւառներից:

Ակումբի իւրաքանչիւր անդամ, ինչպէս իւրաքանչիւր առաքինի հայ ասպետաբարոյ պահուածքով է հանդէս գալիս՝ յանուն հայրենիքի: Նրանք դեռ աշխարհին ցոյց կը տան, որ մենք ոչ միայն հին ազգ ենք, այլ նաեւ ունենք յաղթելու ու մեր ստեղծածով հպարտանալու իրաւունք:

ԱԼԵՔ ՍԱՆՈՒԿԵԱՆ

Մարտնակուած էջ 15-էն

Նախագահ Մանուկեան ինծի համար այդ օր «Մեծ» մարդու կերպարը տուաւ, հակառակ իր բարձր դիրքին, հանգամանքին եւ վայելած վարկին, իր ցուցաբերած համեստ, պարզ, մարդամօտ, ազնիւ ու յարգալի վերաբերմունքով, սքանչելի օրինակ մը հանդիսացաւ մարդկային հաղորդակցութեան գաղտնիքին, այսպէս կոչուած «charisma»-ին: Ազնուական մը ծնիլը չէ կարելոք, այլ՝ ազնուական կեանք մը ապրիլը: Քաջ մարդ՝ շատ, խնայցի մարդ՝ շատ, մտաւորական մարդ՝ շատ, հարուստ մարդ՝ շատ, համբաւաւոր մարդ՝ շատ, դիրքի մարդ՝ շատ: Ազնուական մարդն է հազուադէպ, ա՛նձ մը, որ իսկական մեծութիւնը կ'ունենայ դիմացինն ալ կարելոք զգացնելու:

Չինացի մեծ իմաստասէր Քոնֆիւիոս, դարեր առաջ մատնանշեր է արդէն այս ճշմարտութիւնը, շեշտելով որ համեստութիւնը կը մնայ բոլոր առաքինութիւններուն կարեւորագոյնը:

Դէպի տուն վերադարձիս, սանդուխի աղջիկները խոժեցին վրաս:

- Պարոն, ի՞նչ վիճակ է ասիկա: Ալեք Մանուկեանին առջեւ ասանկ կ'ելլեցուէր: Ամօթ չէ՞, պարոն: Մեր առջեւ տախտակով կ'ելլէք եւ հոս...

- Պատասխանը վաղը կ'առնէք, ըսի ու քայլերս արագացուցի դէպի պարտէզ, կիսաւարտ գործը շարունակելու համար:

ԼԱՎՐԵՆՏԻ ԲԱՐՍԵՂԵԱՆ ԱՆՈՒԱՆԻ մտաւորականի վաստակն իր ուրոյն տեղը կ'ունենայ հայ ժողովրդի պատմութեան մէջ



Դեկտեմբերի 6-ին, 77 տարեկան հասակում կեանքից հեռացաւ Մանուկարժական համալսարանի Թանգարանագիտութեան, գրադարանագիտութեան եւ մատենագիտութեան ամպիոնի վարիչ, էրեբունի, Սարգարապատ Թանգարանների, Յեղասպանութեան Թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրէն, ԽՍՀՄ նախարարների խորհրդի եւ ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղեանը:

Լավրենտի Բարսեղեանը 1959 թուականին աւարտել է Երեւանի պետական համալսարանը: 1968-1972 թթ. դեկավարել է էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանի (Դսեղ) վերականգնման աշխատանքները: 1973-1978 թթ. եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարութեան մշակութային և արտադրական հիմնարկների վարչութեան պետ: 1978-1985 թթ.՝ Հայաստանի ազգագրութեան պետական Թանգարանի տնօրէն, 1984-1985 թթ. միաժամանակ՝ Հայաստանի պատմութեան պետական Թանգարանի տնօրէն: 1988-1991 թթ. ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմութեան եւ մշակույթի յուշարձանների պահպանութեան եւ օգտագործման գլխաւոր վարչութեան պետն էր, 1992-1995 թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահի ընդհանուր հարցերի գծով տեղակալը:

Լավրենտի Բարսեղեանը մի շարք Թանգարանների գիտական ցուցադրութիւնների հեղինակ էր: Նրա աշխատութիւնները վերաբերում են հայ ժողովրդի ծագման ու

կազմաւորման հարցերին նուիրուած պատմագիտական եւ աղբիւրագիտական հետազոտութիւնների ամփոփմանը, Հայոց ցեղասպանութեանը:

Ազգային անվտանգութեան հիմնախնդիրների միջազգային ԳԱ նախագահութեան անդամ (1998 թուականից) էր, «Ազգային անվտանգութեան հիմնախնդիրների համահայկական կազմակերպութեան նախագահ» (2003 թուականից):

Մինչեւ կեանքի վերջին օրը Լավրենտի Բարսեղեանն աշխատել է Մանուկարժական համալսարանում եւ իր փորձն ու գիտելիքների անսահման պաշարը փոխանցել ուսանողներին:

Լավրենտի Բարսեղեանի հոգեհանգիստը տեղի ունեցաւ Դեկտեմբերի 8-ին, Սուրբ Յովհաննէս եկեղեցում (Կոնդի): Վերջին հրաժեշտը տեղի ունեցաւ Դեկտեմբերի 9-ին, Կամերային երաժշտութեան տանը: Մարմինն ամփոփուեց Երեւանի քաղաքային պանթէոնում:

2015 թուականը կամ՝ այժի տարուան առանձնայատկութիւնները

Արդէն յայտնի է, որ 2015 թուականը, ըստ Արեւելեան հորոքոփի, այժի տարի է: Տեսնենք, թէ ինչպիսի տարի կը կանխատեսեն աստղերը 2015-ին համար:

Անոնք, որոնք կը սիրեն աշխատիլ, պիտի պարզեւատուին, եւ անոնց աճը ապահովուած պիտի ըլլայ ասպարէզի մէջ: Նոր տարուան ամենամեծ յաջողութիւնները կը սպասուին արուեստի ոլորտի եւ ստեղծագործ մարդոց համար:

Աստղերու դասաւորումը 2015-ին բարենպաստ հող պիտի ստեղծէ նոր ծանօթութիւններու հաստատման, ընկերներու ձեռք բերման եւ ռոմանթիկ չարաբերութիւններու համար:

Մարդոց մէջ պիտի աւելնայ ընկերասիրութիւնը, բոլորին հետ չարաբերութիւններ ստեղծելու եւ պահպանելու ճիւղը:

Սակայն, չեն բացառուիր նաեւ վէճերը, բախումներն ու բաժանումները: Ունէ մէկը յաջող տարի ստիպուած պիտի ըլլայ կիսելու իր ունեցուածքը: Ընտանեկան չարաբերութիւնները պիտի ըլլան բուռն: Սիրահար զոյգերը իրարու հանդէպ պահանջներ պիտի դնեն ու սիրոյ ապացոյցներ փնտռեն: Աստղերը կը յուշեն իմաստութիւն եւ համբերութիւն դրսեւորել:

Կրքոտութիւնն ու յարձակողականութիւնը սիրային չարաբերութիւններու մէջ կրնան մեծցնել ամուսնալուծումներուն թիւը, սակայն 2015-ին նոր ընտանիքներու թիւը նոյնպէս պիտի աւելնայ: Աստղերը կը յուշեն, որ այժի կը տրամադրէ տօնակատարութիւններու եւ գումար վատնելու, ուստի պէտք է խելամտօրէն գործել եւ գումարը ծախսել, օրինակ, անշարժ գոյք գնելու վրայ: Եւ, որպէսզի խուսափիք սխալելէն, գնումներ աւելի լաւ է կատարել տարուան վերջը միայն:

2015 թուականին յատկապէս պէտք է ուշադիր ըլլալ սեփական առողջութեան հանդէպ: Որպէսզի խուսափիք տարբեր վարակներ ձեռք բերելէն, արդէն 2014-ի վերջէն սկսած՝ պէտք է ժամանակ յատկացնէք մարմնամարզանքին: Եթէ կը տառապիք քրոնիկ հիւանդութիւններով, ուստի այժի տարիին պէտք է հետեւիք բժշկներու բոլոր խորհուրդներուն եւ կատարէք զանոնք:

Պատրաստեց՝ ՆԱՐԻՆԷ Ն.

Ժամանակը որքան կը փոխէ եղեր ամէն բան, երբ չկան այլեւս, ո՛չ Ուսուցչաց Միութիւնը, ո՛չ պար-

տէզը, ո՛չ աշակերտները, ոչ Մանուկեանը եւ ոչ ալ նոյն ինքն... Մեղգոնեանը:


ԱՆԳԼԻՎԲՆԱԿ ԱՍԱՏՈՐ ԿԻԳԵԼԵԱՆԻ 10 ԴԵԿՏ. 2014Թ. ԼՈՅՍԻՆ ԵԿԱԾ ԳԻՐՔԸ
ԿԸ ԽՕՍԻՆ ՆԱՄԱԿՆԵՐԸ
 ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՍԱՏՈՐ ԿԻԳԵԼԵԱՆ- ՄԻՍՈՆ ՄԻՍՈՆԵԱՆ
 ԵՒ ԱՍԱՏՈՐ ԿԻԳԵԼԵԱՆ-ՎԱՅՐԱՍ ՄԱՎԵԱՆ

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆ

Մեր մէջ, այս օրերուն, երբ նամակագրութիւնը սկսած է տեղի տալ գիտական նոր միջոցներու, կլանող ծաւալին դէմ ահա Ասատուր Կիւզէլեանի 504 էջերու վրայ տարածուող այս գիրքը, որ կու գայ անգամ մը եւս հաստատել մշտամնայ բարեկամութեան մէկ հզօր ապացոյցը, որ կը շարունակէ շնչել ու չթելադրել մարդոց միջեւ, յարաբերութեան այն կարեւոր միջոցը, զոր կը կոչենք նամակագրութիւն:

Մեզի հետ խօսողը թուղթն է: Տպագիր թուղթը: Կը կարդանք եւ տողերը, էջը մեր դիմաց, մեզի հետ է մեր բարեկամը, մեր ընկերը, մեր հարազատը ու նամակը կը խօսի մեզի հետ: Դէմ դիմաց ենք կարծէք:

Նամակները բերանացի խօսքն աւելի հարազատութիւն մը ունին, անկեղծութիւն մը, պահին տրամադրութիւնը կը փոխանցեն մեզի, մեզ կ'առաջնորդեն նոյնիսկ ու ընթերցողին պահը կը դարձնեն շօշափելի: Տողեր կան այդ նամակներուն մէջ, զորս կը մղուինք դարձեալ կարդալ, դարձեալ վերապրիլ մեզի շնորհուած պահը:



Կը պատահի նաեւ, որ նամակի թուղթի վրայ չորցած փոսիկ մը ըլլայ: Այդ արցունքի կաթիլ մըն է, որ մեզ կը մղէ խորհրդածութիւններու: Կ'ուզենք համբուրել այդ կաթիլին յառաջացուցած փոսիկը:

Մեր դարուն, արագութեան դարուն, որ իր սրնթաց վազքով կը գրկէ մեզ այս սքանչելի երկխօսութեան կենդանի միջոցն է, կը տիրինք քիչ մը, քիչ մը ըսենք: Նամակ չգրելը, նամակ չստանալը իսկապէս գրկանք մըն է:

Եւ ահա Ասատուր Կիւզէլեանի մեծապէս գնահատելի այս գործը՝ «Կը խօսին նամակները» եւ ինչ նամակներ... աշակերտ Ասատուրին նամակները ուղղուած իր սիրելի ուսուցչին եւ ուսուցչին նամակները ուղղուած իր աշակերտին: Եւ, Ասատուրին նամակները ուղղուած իր սիրելի գրագէտ բարեկամին ու գրողին նամակները իր սիրելի բարեկամէն նոյնպէս գրող:

Այս պարագային այս հատորին հերոսները երեք հայեր են, եւ որպիսի հայեր.- Սիմոն Սիմոնեան, Վահրամ Մավեան եւ Ասատուր Կիւզէլեան:

Այո՛ նամակները կը խօսին հաստեղու համար բարեկամութեան իրականութիւնը: Իրարու հանդէպ այս երեք հայերուն կրնանք ըսել գուրգուրանքը, անկախ մտածումներու հոսանքը, անկեղ-

ծութիւն մը, որ յիշել կու տայ ջուրի գլգլանք եւ կամ ծաղկագարդ մարգագետին՝ պարզապէս Արարատեան կան Պէքասլի դաշտ մրգառատ:

Այդպէս են նամակները: Խօսինք օրինակներով, ինչդրեմ.- Սիմոն Սիմոնեան ուսուցիչ մանկավարժը կը գրէ իր աշակերտին.- «Սիրելի Ասատուր, շատ, շատ ուրախացայ երբ իմացայ նշանուիլդ: Կը շնորհաւորեմ սրտանց եւ կը մաղթեմ երջանկութիւն, մշտադալար առողջութիւն եւ իմաստութիւն»:

Խտացած գուրգուրանք կայ այս տողերուն մէջ: Ասատուրը կը պատասխանէ.- Սիրելի Պրն. Ս. Սիմոնեան. ...վատահ եմ, անպաշտօն աղբիւրներէ լսած էք արդէն քանի մը ամիս տեւող հոգեկան փոթորիկէ մը ետք նշանուիլս Կալկաթա Վիլիէն (Նարինէ) Ալեքսանեանին հետ:

Քայլ մըն էր այս, զոր որոշած էի գոնէ Կալկաթայի մէջ չառնել, բայց երբեմն սէրը կը ծնի կարծ երկունքէ մը ետք, ինչպէս որ կատարուեցաւ այս պարագային:

Կը տեսնէք շօշափելի անկեղծութիւնը երբ աշակերտ մը իր ուսուցիչին այս ձեւով կը գրէ: Հոս, յայտնօրէն իրարու գրողները ոչ թէ այլեւս ուսուցիչ ու աշակերտ են, այլ՝ հոգեկիրց բարեկամներ:

Այս նամակները սկիզբ կ'առնեն 1957 թուականին, շարունակուելու համար կէս դար, շիջումովը անկրկնելի Սիմոնեան գրագէտին:

Վահրամ Մավեան համալսարանի ուսանող, Իրլանտայի Պելֆասթ քաղաքէն կը գրէ.- «Սիրելի Ասատուր, ... արտաքին աշխարհին հետ կապս գրեթէ կտրուած էր, անցնող մի քանի ամիսներուն: Հասնող թերթերն անգամ թղթատելու ժամանակ չունեցայ յաճախ: Պէտք է թէեւ այստեղ ցած ձայնով աւելցնել նաեւ թէ, մեր թերթերուն շրջան մը հետեւելէ ետք ամէնէն հետաքրքրական, առնուազն միշտ թարմ մնացող գրութիւնները մահագրներն ու ամուսնութեան յայտարարութիւններն են»:

Ասատուրը կը պատասխանէ նման հիւմիւրի մը հաստատումին.-

«Սիրելի Վահրամ, 19 Դեկտ. Թուակիր նամակովդ (1964) հաղորդած տխուր լուրդ շատ ցաւ պատճառեց ինծի... Սիրելի Վահրամ, բոլորիս խորին ցաւակցութիւնները մօրդ անսպասելի մահուան առթիւ: Գիտեմ թէ ինչ կը նշանակէ հարազատ մը կորսնցնել, մանաւանդ երբ կեանքին հրաժեշտ տուած պահունքովը չես գտնուիր: Չէ որ ես ալ անցեալ տարի հայրս կորսնցուցի նոյն պարագաներուն տակ»:

Իրարու ցաւակիրց մտերիմ, եղբայր ըսեմ սխալած չեմ ըլլար, զիրար կը մխիթարեն: Օրինակները դիւրութեամբ կարելի էր բազմապատկել:

Այս նամակները սկիզբ կ'առնեն 1964-ին իրենց միջեւ, մինչեւ Վահրամ Մավեանին սրտին դադրիլը 1983-ին:


Մավեանէն Ասատուրին յղած նամակներուն թիւը 97-ն է: Ասատուրէն Մավեանին հասցէագրած նամակներուն թիւը 32: Ասատուրը միշտ չէ որ ունեցած է կրկնօրինակը իր նամակներուն: Այսպէս, այս հատորին ամբողջ

երկայնքին մտաւորական մարդոց յստակ նամակագրութիւն մը կը գտնէք հոս, ուր կէս դարեայ մեր ազգային կեանքին բոլոր երեակները կը պարզուին միշտ մղուած անկախ դիրքերէ, ոչ թէ չէզոք, այլ՝ անկախ մարդոց դիրքերէ, որ այսօր եւս ուսանելի է:

Այս մեծղի հատորը հարստացած է 46 լուսանկարներով եւ մէկ քանի ծաղրանկարներով, ներկայացնելով Սիմոն Սիմոնեանն ու Վահրամ Մավեանը:

Յիշարժան առաւելութիւնը այս հատորին էջ 353-441 եւ էջ 492-502, ընթերցողին ներկայացուած հետեւեալ բաժիններն են.-

- 1.- Ծանօթութիւններ թիւով 434 օրինակ:
 - 2.- Բառարան հայկական օտար բառերու:
 - 3.- Բառարան լատինատառ բառերու:
 - 4.- Անձնանուններու ցանկ այբուբենական շարքով 11 էջերու վրայ:
 - 5.- Լատինատառ անձնանուններու ցանկ միշտ երկսիւնակ 2 էջերու վրայ:
 - 6.- Տեղանուններու ցանկ եօթը էջերու վրայ:
- Նոյն մեթոտը օգտագործուած է նաեւ չաւելուած բա ժինին մէջ: Անձաձրոյթ կը կարդացուին այս նամակները, ուր ընթերցողը կը գտնէ Մերձաւոր Արեւելքի, Հայրենքի եւ Սփիւռքի հայ կեանքին տեսանելի բոլոր ցաւողութիւններուն կողքին նաեւ թերութիւնները, որոնց մասին միշտ չէ՛, որ կը խօսինք, մանաւանդ միշտ չէ՛, որ կը գրենք: Սիմոն



Սիմոնեաններ ու Վահրամը այս էջերուն վրայ կողք կողքի են, ինչպէս եւ Պուրճ Համուտի Ազգ. Գերեզմանատան մէջ կողք կողքի: Մեր դպրոցներու բարձրագոյն կարգէրու աշակերտներ, ուսանողներ լա՛ւ կ'ըլ լայ որ այցելութիւն մը տան այս գրողներուն, վերջիչելու համար անոնց կեանքն ու գործը, նուիրումը ազգին՝ անանձնական սիրով: Բայց արդեօ՞ք միայն աշակերտ եւ ուսանողները... Չմոռնանք մեկնողները:

Անկախ մտածող, բայց իսկապէս հայրենասէր մարդոց նամակներն են մեր սեղաններուն վրայ հանքի պէս առատ, որ փլուզումի ենթակայ հանք մը չէ՛, զոր կրնանք օգտագործել առանց այն միտքին, որ հանքը կրնայ փլիլ մեր գլուխներուն վերեւ:

Կարդացէք եւ հոգեկան հրճուանք պիտի ունենաք, քանի որ այս նամակներուն մէջ չէք հանդիպիր անտեղի խժժմանքի: Այլ կը հանդիպիք անկեղծ մտաւորական խօսքի, բխած անկեղծ հոգիներէ, հայրենիքը ամէն ինչէ վեր նկատող հոգիներէ:

Վայելք է, կարդալ այս նամակները:

HMM ATHLETIC ASSOCIATION
SOCCER

Boys Ages 9-17 Welcome

Call us today to join!
 Vartan Kojababian (818) 384-2987
 Anto Shahinian (626) 354-7778

ԵՐԿՈՒ ԼԵԶՈՒՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐՈՒ ՄԻՏՔԸ ԱԲԵԼԻ ԱՌՈՂՋ Է

Northwestern University եւ University of Houston գոյգ համալսարաններու հետագոտական խումբերը վերջերս հետաքրքրական ուսումնասիրութիւն մը կատարած են՝ նուազագոյնը երկու լեզուներ օգտագործելու մտային օգուտներուն գծով: Ուսումնասիրութեան մաս կազմած են 35 անձեր, որոնցմէ 17-ն թէ՛ անգլերէն եւ թէ՛ սպաներէն լեզուները կ'օգտագործեն իրենց աւօրեայ կեանքին մէջ:

Մասնակիցներու ուղեղի աշխատանքները քննելու համար հետազոտները օգտագործեցին MRI-ի գործիքը: Հակառակ, որ մէկ լեզուի տիրապետած եւ երկու լեզուներու տիրապետած անձերը նոյն ճշգրտութեամբ կատարեցին մտային կարողութիւններու հետ կապուած վարժութիւնները, երկու լեզուի տիրապետած անձերը նուազ

մտային ջանքերով կատարեցին աշխատանքը:

Այս ուսումնասիրութեան մասին անդրադարձած է Brain and Language ամսաթերթը, որ նշած է թէ նուազագոյնը երկու լեզուներ օգտագործող մարդոց ուղեղը աւելի արդիւնաւէտ է: Անոնք աւելի դիւրութեամբ կը կեդրոնանան որոշ աշխատանքի մը վրայ եւ պակաս ջանք թափելով կրնան ուշադրութիւն դարձնել մանրամասնութիւններու:

Ուսումնասիրութեան հեղինակները կը բացատրեն թէ բազմաթիւ լեզուներու տիրապետումը կը մարզէ ուղեղը, որպէսզի աշխատի առաւելագոյն արդիւնաւէտութեամբ: Այս ձեւով, յաւելեալ լեզուներու օգտագործումը կրնայ նուազեցնել Ալզհայմըրի եւ տիմէնչիայի հաւանականութիւնները:

ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԻՆՉ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆ Կ'ՈՒՆԵՆԱՆ ՄԵՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹԵԱՆ ԿՐԱՅ

Շատերս դեռ դպրոցական տարիքին կը հետեւին Նորութիւններուն, պէտք է իմանալ, թէ ինչ կը կատարուի աշխարհի մէջ, գրագէտ ըլլալու եւ վարքի կանոններ մշակելու համար:

Սակայն, բարեբախտաբար, այդ տարիքին աւելի հաճելի գեղարվեստներ ալ կան: Երիտասարդ ու հասուն տարիքին՝ մարդիկ կը սկսին յատուկ ուղղութեամբ, յստակ նիւթով Նորութիւններու հետեւիլ, մասնաւորապէս, իրենց մասնագիտութեան հետ առնչուող: Իսկ մեծահասակներն ու տնային տնտեսուհիները պարզապէս հետաքրքրասիրութեան մղուած՝ ազատ ժամանակ կը միացնեն հեռատեսիլը կամ համացանցի մէջ կը փնտռեն յօդուածներ ու կը փնտրեն սեփական առողջութիւնը:

Ինչո՞ւ Նորութիւններ կարգալը, ըստ գիտնականներու՝ հակադարձութիւն եւ վախ կը յառաջացնէ, չի ձգեր խոր եւ ստեղծագործօրէն մտածել: Մենք մեծ չափով ոչ անհրաժեշտ տեղեկատուութիւն կը կլանենք: Նորութիւնները թոյլ չեն տար ճիշդ որոշումներ կայացնելու, աշխատանքի մէջ կամ անձնական կեանքի՝ յաջողութիւններու հասնելու:

Մտածողութեան ընկճում Բնականոն դատելու համար պէտք է կեդրոնանալ, իսկ Նորութիւնները կարգալը կամ դիտելու ժամանակ անկարելի է կեդրոնանալ: Մենք անընդհատ ուշադրութիւնը մէկ խնդրէն ու առարկայէն կը փոխադրենք միւսին եւ իբրեւ հետեւանք, կը մոռնանք կարեւորի՝ սեփական նպատակներու եւ խնդիրներու մասին: Այդպիսով կը դժուարանայ տեղեկատուութիւնը հասկանալն ու յիշելը, ինչպէս նաեւ լիարժէք մտածելը:

Ստեղծագործական մտածողութեան

ԱՌԱՒՕՏԵԱՆ ԿԻՏՐՈՆՈՎ ՋՈՒՐ ԽՄԵԼՈՒ ՕԳՏԱԿԱՐ ՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Բոլորին յայտնի է, որ լիմոնը առողջութեան համար ունի բազմաթիւ օգտակար յատկութիւններ: Միշտ պէտք է օգտագործել տաք ջուր, ինչպէս նաեւ թարմ կիտրոն:

1. Անիկա կ'օգնէ մարսողութեան, կ'օգնէ մարմնէն արտաքսելու անպէտք նիւթերը եւ թոյնները: Անիկա կ'օգնէ նաեւ նուազեցնելու թոյններու ազդեցութիւնը մարմնին վրայ: Կիտրոնով ջուրը կրնայ օգտակար ըլլալ նաեւ այրոցներու եւ փորի փքման պարագային:

2. Կիտրոնի հիւթը կ'օգնէ նաեւ մարմնէն հանելու վնասակար նիւթերը:

3. Լիմոնը հարուստ է C կենսանիւթով, այդ պատճառով անիկա կրնայ պաշտպարիլ պաղաւտութեան դէմ: Անիկա հարուստ է նաեւ կրածինով (calcium), որ կ'օգնէ ուղեղի եւ ջղային համակարգի աշխատանքին: Անիկա կ'օգնէ վերահսկելու նաեւ արեան ճնշումը: C կենսանիւթը կ'օգտագործուի նաեւ ազմայի եւ շնչառական այլ հիւանդութիւններու դէմ պաշտպարիլ: Անիկա կը բարելաւէ նաեւ մարմնի մէջ երկաթի իւրացումը, իսկ եր-

թեան բացառում

Մեզի կը հրամայեն իրադարձութիւններու պատրաստ մեկնաբանութիւն, այսինքն, երեւակայութեան, տրամաբանութեան եւ այլ «գործիքներու» անհրաժեշտութիւն չկայ: Երեխաները Նորութիւններ չեն դիտեր, չեն հետաքրքրուիլ համաշխարհային աղէտներով կամ դրամի փոխարժէքով, հետեւաբար ազատօրէն կը կեդրոնացնեն իրենց միտքերը, տարբեր իրավիճակներէ ձերբազատուելու աւելի դիւրին միջոցներով եւ նկարներու հիման վրայ պատմութիւններ կը հնարեն: Զարմանալի չէ, որ երաժշտահասները, նկարիչներն ու բեմադրիչները հազուադէպ ժամանակ կը յատկացնեն հեռուստացոյցին ու Նորութիւններուն:

Անօգնականութեան զգացում Հեռատեսիլէն եւ համակարգիչի պատասխան մեզի կը պատմեն իրադարձութիւններու եւ երեւոյթներու մասին, որոնց վրայ մենք չենք կրնար ազդել: Մենք հրաշալի կերպով կը հասկնանք ասիկա եւ կը սկսինք մենք մեզ բացարձակ անօգնական զգալ: Ժամանակին կանգ չառնելու եւ տեղեկատուութեան աւելորդ հոսքին վրայ ժամանակ ծախսելու պարագային կը դառնանք ճակատագրապաշտ ու կը կորսնցնենք հետաքրքրութիւնը առհասարակ կեանքի հանդէպ:

Գրեթէ թմրանիւթ Երբեմն աննկատ, Նորութիւնները կ'երկարին՝ ինչպէս հեռատեսիլի դրուագաշարերը կամ համակարգչային խաղերը:

Մենք կը դադրինք գիրքեր կարգալ՝ Նորութիւններէն ստացուած տեղեկատուութիւնը բաւարար համարելով: Ասոր իբրեւ արդիւնք կը դժուարանանք աշխատանքի կամ ուսման վրայ կեդրոնանալ, աւելի արագ կը յառաջանայ յոգնածութիւնը եւ անհանգստութիւնը:

ԻՆՉՈ՞Ւ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԶԵՆ ՍԻՐԵՐ ԱՌԵՒՏՈՒՐ ԸՆԵԼ

Տղամարդիկ չեն սիրեր խախտութիւն կամ շուկայ երթալ եւ առեւտուր ընել: Ատիկա իրենց համար սիրելի գրադուստի է, իսկ եթէ նոյնիսկ կ'երթան, պարզապէս պարտադրաբար՝ դրողած կ'ստանան ընտանիքին օգտակար ըլլալու պարտքէն: Կիներուն համար, ընդհակառակը, խանութներ այցելելը, մանաւանդ՝ լեցուն դրամապանակով, գերագոյն հաճոյք է, հրաշալի գրադուստի: Կիները կրնան ժամեր եւ նոյնիսկ օրեր անցընել խանութներու մէջ՝ իրենց նախընտրած ապրանքը գնելու համար:

Տղամարդիկ կրնան մտնել որեւէ խանութ եւ ընդամէնը 20-25 վայրկեանի ընթացքին գնել Նոր Տարուան եւ Մանրեան տօներուն բոլոր նուէրները ընտանիքի անդամներուն համար, մինչ կիները գնումներ ընելու ժամանակ կ'առաջնորդուին լաւ բան ունենալու ցանկութեամբ, տղամարդիկ՝ հարցը արագ լուծելու մտահոգութեամբ:

Տղամարդու ուղեղը բնոյթով տարածական է, անիկա որոշ առումով նման է փապուղիի, որուն վերջը լոյս կայ, այսինքն՝ խնդիրին լուծումը: Մանրութիւններուն ուշադրութիւն դարձնելը բնորոշ չէ տղամարդու մտածողութեան: Օրինակ՝ կիները զգեստ ընտրելու ժամանակ հաշուի կ'առնէ, թէ ուր պէտք է երթայ, ով պիտի ըլլայ այնտեղ, ինչպիսի եղանակ է, զգեստի հետ իր գարդերը կը յարմարին կամ ոչ, որուն հետ պիտի մրցակցի այնտեղ, ինչ տեսք պիտի ունենայ տուեալ զգեստին մէջ եւ այլն, եւ այլն:

Տղամարդը պիտի հագնի այն, ինչ նախորդ երեկոյեան դրած էր

աթոռի թիկնակին եւ բնաւ չի տառապիր ատոր համար: Եթէ, ի հարկէ, կիներ չստիպէ ներկայանալի տեսք ունենալ...

Խանութի մէջ գնումներ կատարած ժամանակ կիներ կը շարժի գրկակներով: Շարժման այս ձեւը անոր թոյլ կու տայ տեսնելու դարակներուն դրուած ապրանքներու տեսականին եւ կատարել ճիշդ ընտրութիւն: Տղամարդը կը շարժի արագ եւ ուղիղ, դարակներու երկայնքով: Կիներ առեւտուր ընելու ժամանակ ձեռքին ունի ցուցակ, տղամարդը կ'առաջնորդուի յիշողութեամբ եւ անպայման մէկերկու բան կը մոռնայ:

Հետազոտողները փորձած են գտնել կնոջ եւ տղամարդու այս յատկութիւններուն սկիզբը եւ պարզած, որ նախնադարուն տղամարդը որսը հետապնդելու պահուն անընդհատ կը փոխէր դիրքը եւ առաջին յարմար պահուն արագ ու սրընթաց կը խոցէր կենդանին ու որսը առած՝ ինքն իրմէ գոհ՝ կը վերադառնար տուն: Իսկ կանայք ժամերով եւ օրերով խումբ-խումբ կը շրջէին, անուշ-անուշ կը գրողցէին ու հատապտուղ կը հաւաքէին:

Դատարկ կամ լեցուն զամբիւղով վերադառնալը շատ բան չէր նշանակեր, որովհետեւ ընտանիքի հիմնական կերակրողը որսորդն էր: Կնոջ համար հատապտուղ հաւաքելը այսօրուան խանութներուն մէջ շրջիլն է: Գնումներ ընելով՝ կիներ կը լիցքաթափուի:

Ատիկա անոր համար հաճելի գրադուստի է, մանաւանդ, երբ դրամապանակը, ինչպէս ըսինք, լեցուն է, խիղճը՝ հանգիստ, եւ ունի հաճելի գրողցիներ:

OFFICE SPACE FOR RENT IN PASADENA
ՎԱՐՁՈՒ ԳՐԱՍԵՆԵԱԿՆԵՐ
1060 North Allen Ave
Pasadena, CA 91104
Գրասենեակները վերանորոգուած եւ յարմար վարձքերով
Հետաքրքրուողներէն հեռաձայնել՝
(626) 398-0506

կաթը մեծ նշանակութիւն ունի դիմադրողական համակարգի գործունէութեան համար:

4. Մարմնին մէջ կը վերականգնէ թթուահիմնային հաւասարակշռութիւնը:

5. C կենսանիւթի եւ այլ հակաօքսիտանդներու գոյութիւնը կիտրոնին մէջ հնարաւորութիւն կու տայ նուազեցնելու կնճիռներուն քանակը, ինչպէս նաեւ կը հարթէ մաշկի այլ թերութիւններ:

6. Լիմոնը կը պարունակէ նաեւ նիւթեր, որոնք մարդոց ուժ կու տան, եւ կը բարձրացնէ տրամադրութիւնը:


7. Կիտրոնը կը նպաստէ վերքերու լաւանալուն: Անիկա մեծ նշանակութիւն ունի նաեւ ոսկորներու առողջութիւնը պահպանելու հարցով:

8. Բացի այն, որ կիտրոնը կը թարմացնէ շնչառութիւնը, անիկա նաեւ կը թեթեւցնէ ակուաներու ցաւը, կը կանխէ լինտերու բորբոքումը:

9. Կիտրոնը կը սնանէ նաեւ լիմֆաթիք համակարգը:

10. Անիկա կ'օգնէ ազատելու նաեւ աւելորդ կշիռքէն:

ՔԱՌԱՍՈՒՆՔԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՆԱԶԱՐԷԹ ԱԶԱՊԱՀԵԱՆԻ



Հանդուցեալ ՆԱԶԱՐԷԹ ԱԶԱՊԱՀԵԱՆԻ մահուան քառասունքի առիթով, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Կիրակի, Դեկտեմբեր 28-ին, Փաստինայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ, 2215 E. Colorado Blvd., Pasadena, յաւարտ Սուրբ Պատարագի:

Սգակիրներ—
Նարինէ Աջապահեան
Տէր եւ Տիկին Սարգիս եւ Նորա Աջապահեան եւ զաւակունք
Այրի Տիկին Անգինէ Աջապահեան
Այրի Տիկին Մարիա Ղազարեան (Պէյրութ)
Տէր եւ Տիկին Վահէ եւ Մարօ Աջապահեան

Հոգեհանստեան պաշտօնէն ետք, հոգեսուրճ պիտի մատուցուի եկեղեցւոյ «Եկաւեան» սրահին մէջ:

ԾՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Աջապահեան եւ Ղազարեան ընտանիքները իրենց սրտանց շնորհակալութիւնները կը յայտնեն՝ բոլոր անոնց, որոնք իրենց ներկայութեամբ մասնակից եղան յուզարկաւորութեան, ծաղկեպսակներով, փոխան ծաղկեպսակի նուիրատուութեամբ, բացիկներով, նամակներով, հեռապատճէններով եւ հեռաձայններով վշտակից եղան իրենց սիրելի հօր եւ եղբոր ՆԱԶԱՐԷԹ ԱԶԱՊԱՀԵԱՆԻ դառն կորուստին առիթով:

Մասնաւոր շնորհակալութիւն Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հովիւին եւ հոգաբարձութեան, Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան, մասնաճիւղերուն, Հ. Մ. Մ.-ին, Հ. Մ. Մ.-ի Տիկնանց Միութեան, «Մասիս» շաբաթաթերթին, «Նոր Հայաստան» օրաթերթին, եւ «Քաջ Նազար» հեռուստաժամին:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ ՊՈԼՍՈՅ ՍԷՋ

Շաբունակուած էջ 6-էն

յայտնեց, քսաներորդ դարու սկզբնաւորութեան շրջարկին մէջ իրենց կեանքը կորսնցուցած հայերու ե թոռներուն, սակայն թերացաւ ճանչնալու համակարգուած կերպով այդ կորուստները պատճառող Օսմանեան կառավարութեան դերը:
«Որպէս թուրքեր, ճիգ կը թափենք ընդլայնելու համար տարածք մը ուր վիճարկուին այն դէպքերը, որոնք տարին դէպի մեր շրջանի բնիկ հնագոյն համայնքերէն մէկուն գրեթէ ամբողջական կործանումին», աւելցուց Սէյսեվէր:
«Կուզենք աշխարհին ցոյց տալ, որ մինչ թրքական կառավարութիւնը կրնայ դեռ պատրաստ չըլլալ առերեսուելու այս երկրի անցեալին հետ՝ մենք, որպէս թուրքիոյ քաղաքացիներ, արդէն պատրաստ

ենք»:
ՏուրՏէ քաղաքացիական ու մարդկային իրաւունքներով զբաղող գլխաւոր կազմակերպութիւններէն է Թուրքիոյ մէջ, ու կը պայքարի ցեղապաշտութեան, ազգայնապաշտութեան եւ ատելական ոճիրներու դէմ: Գործիչներու ցանց մըն է, որ վերջին տարիներուն կարեւոր դեր ունեցած է Հայոց ցեղասպանութեան յիշատակման Պոլսոյ ձեռնարկներու կազմակերպման մէջ: Նախագիծ 2015 ԱՄՆի մէջ գործող ոչ-շահութաբեր կազմակերպութիւն մըն է, բաղկացած հայերէ, թուրքերէ եւ ամերիկացիներէ, նպատակ ունենալով լայն մասնակցութիւն ապահովել Պոլսոյ մէջ կատարուելիք ոգեկոչական ձեռնարկներուն:
«Խորապէս իմաստալից փորձառութիւն մը պիտի ըլլայ Հայոց ցեղասպանութիւնը ոգեկոչել

ԱՐԱՋԱՆԳ

Շաբունակուած էջ 6-էն

մաթիւ գունաւոր նկարներ եւ դրոշմանիշեր Հայոց ցեղասպանութեան մասին, թերթելով այն «ծանօթացաւ» ու վերադարձրեց ինձ առանց շշուկի: Հանրակառքում եղած 60 հոգին շահելու յոյսով էին գնում, որը քչերին է յաջողուում: Իրականում նրանք գնում էին իրենց գրպանների հարիւրաւոր տոլարները «նուիրելու» խաղատանը: Ուղեկցորդուհին, գիրքը լուսաբանելուց յետոյ, խնդրեց յաճախորդներին գնել այդ չնչին արժէքով գիրքը ու քաջալերել հեղինակին, նշելով, որ նրանք հարիւրաւոր տոլարներ են դնելու խաղատանը: 60 հոգուց մի հատ գիրք գնող չեղաւ, իսկ այդ 60 հոգին նուազագոյնը 6000 տոլար «նուիրեց» խաղատանը:

Նշեմ, որ սա իմ հրատարակուած 8-րդ գիրքն է: Ես ոչ մի գիրք չեմ վաճառել մինչեւ հիմա, բոլորը նուիրել եմ: 5 գրքերս հրատարակուել են 500-ական, 2-ը՝ 300-ական, իսկ նշուածը 1000 օրինակով, որպէսզի Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի առթիւ շատ մարդիկ կարդան այն ու միշտ յիշեն մեր նահատակները, ամուրկանգնեն իրենց հաւատքի վրայ եւ ներկայ սերունդին դաստիարակեն այդ ոգով:

Անկեղծ ասած, ես բաւական լաւ տրամադրութեամբ էի գնում խաղատուն: Բայց գիրք գնելու երեւոյթը տրամադրութիւնս պահեց: Խաղատանի վերադարձին, հանրակառքում նստածները «հաշիւ» էին տալիս իրար, թէ ո՞վ որքան գումար է կորցրել՝ մէկն ասում էր 250 տոլար, միւսը՝ աւելի, երրորդը՝ էլ աւելի եւ այլն...:

Ուղեկցորդուհին նորից անդրադարձաւ հայրենասիրական թեմային, դարձեալ խօսելով նաեւ գրքի մասին ու առաջարկելով գնել այն: Խաղատուն գնալու ժամանակ նրանց գրպանները լիքն էին ու չգնեցին, իսկ հիմա դատարկ գրպաններով պիտի գնէին գիրքը, չնայած ժողովրդական առածն ասում է. «Մտքումդ տեղ լինի, պտուկումդ յեղ կը լինի»: Միջին տարիքի մի կին ուղեկցորդուհուն ասաց, որ իրենք հեռուստատեսութեամբ ամէն օր դիտում են ցեղասպանութեան մասին նիւթեր ու կարիք չունեն այդպիսի գրքեր կարդալու: Այդ ասում էր այնպիսի տոնով, որ կարծէք թէ ձանձրացել էր ցեղասպանութեան մասին նիւթեր դիտելուց...:

Լոս Անճելոսում աւելի քան 35 տարի զբաղուած եմ ազգային-հասարակական գործունէութեամբ եւ առաջին անգամ էի լսում այդպիսի արտայայտութիւն, երբ մեր թշնամու՝ Թուրքիայի բազմաթիւ թուրք քաղաքացիներ վտանգելով իրենց կեանքը, շատ հայերից աւելի լաւ են պաշտպանում եւ ընդունում Հայոց ցեղասպանութիւնը, ամէն տարի Ստամբուլում մասնակցում են Ապրիլի 24-ի յիշատակման արարողութեանը եւ ելոյթներ ունենալով, Թուրքիայի կառավար-

րութիւնից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, գրքեր ու յօդուածներ են գրում այդ մասին, իսկ հայերից շատերը անտարբեր են դրա նկատմամբ:

Հանրակառքում նստածների վերաբերմունքը գրքի նկատմամբ մտորումների առիթ տուեց ինձ եւ շատ տխրեցի, ո՛չ թէ նրա համար, որ գիրքը չվաճառուեց (արդէն նշեցի, որ 7 գիրք եմ հրատարակել եւ ոչ մի հատ չեմ վաճառել, նուիրել եմ), այլ նրա համար, որ մեր ժողովրդի մի հատուածի (ցեղասպանութիւնից ազատուածների առաջին սերունդին յաջորդող սերունդի) մօտ, այն էլ այն հատուածի, որ հայերէն ե՛ւ գրել, ե՛ւ կարդալ, ե՛ւ խօսել գիտի, նոյնիսկ անգլերէն էլ չգիտի կարգին, ազգային ոգու մարում կամ անտարբերութիւն է նկատուում 1915 թ. հայ նահատակների յիշատակի հանդէպ, աւելի շուտ ազգային ոգու մարում: Իսկ այդ սերունդները ինչպէ՞ս են դաստիարակոււմ իրենց երեխաներին ու թոռներին, որ նրանք հայ մնան, չանհետանան Ամերիկայի եռացող հսկայ «կաթասալում»...:

Եթէ 1915 թ. Հայոց ցեղասպանութեան ժամանակ հայ կիներն ու պարմանուհիներն իրենք-գիրենք նստում էին Եփրատ գետը, որպէսզի չյանձնուէին թուրքին, ներկայ ժամանակներում այս երկրում (Ամերիկայում) ջարդից ազատուած սերունդի նոր սերունդների կանանց ու պարմանուհիների որոշ հատուած, «մոռանալով» իր ազգային ու հայրենասիրական պարտականութիւնները, միայն հաճոյքի մասին է մտածում...:

Այսպէս ո՞ւր ենք գնում հայ ժողովուրդ: Արդեօք համայնքում ժողովուրդը ղեկավարելու կոչուած հայ աւանդական կուսակցութիւնները, եկեղեցական յարանուանութիւնները, ազգային կազմակերպութիւնները, ազգային անհատները նկատու՞մ են հայի ոգու այս անհուղի անկումը եւ զբաղու՞մ են դրանով Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի շէմին, թէ շարունակու՞մ է լճացած կեանքը՝ իրար փառաբանելն ու համայնքում «երեւելի ու յարգուած ազգային դառնալը»: Ժամանակն է սթափուելու, նոյնիսկ շատ ենք ուշացել այս երկրում սպիտակ ջարդի դէմն առնելու միջոցներ ստեղծելու: Անտարբեր ու ազգային ոգու անկում ունեցողներով ենք նշելու Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցը...: Զէ՞ք նկատում, որ հայը Ամերիկայում գարնան ձեան նման մի ակնթարթում հալում ու խառնում է հոսող գետին՝ ձուլում-դառնում է ամերիկացի: Սա, իրօք, պէտք է անհամբեր լինի ազգային պատկան մարմիններին: Դժբախտաբար, հայերէն թերթերի խմբագրատների փակուելը կամ տպագրութեան թուրկրճատումը եւս այդ մասին են անհազանգում, որովհետեւ հայ համայնքում հայերէն կարդացողների թիւը պակասում է թուրքաբանական պրոպագանդայով...: Ապրենք Յոյսով:

այն վայրին մէջ, ուր ոճիրները գործադրուեցան», ըսաւ Նէսսի Գրիգորեան՝ Նախագիծ 2015-ի վարչական մարմնի անդամներէն: «Պոլսոյ մէջ մեր ներկայութիւնը ջնջումին ու ժխտողութեան հանդէպ

դիմադրութեան ձեւ մը պիտի ըլլայ»:
Ծրագրուած ձեռնարկներուն շուրջ տեղեկութիւն կարելի է ստանալ այցելելով <http://www.armenianproject2015.org/>:

ԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ ԼԻԲԱՆԱՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕԳՆՈՒԹԻՒՆ

Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամ Պէյրութի նախարարաց խորհուրդի կեդրոնին մէջ, միջոցառումի մը ընթացքին, իր դժգոհութիւնը յայտնեց միջազգային ընտանիքին, որ անհրաժեշտ օգնութիւնը չի ցուցաբերեր երկրէն ներս ապաստան գտած գաղթականներուն: Այս առնչութեամբ վարչապետ Սալամ յայտնեց թէ նոր թղթածրար մը պատրաստած է եւ զայն պիտի փոխանցէ շահագրգիռ կողմերուն, առ ի նկատառութիւն եւ գործադրութիւն:

Միւս կողմէ ուժանիւթի նախարարութիւնը որոշած է քարիւղային պեղումները շարունակել տալ, ծովափնեայ շրջաններուն:

Իսկ ինչ կը վերաբերի գերեզմանաւ գինուորներու ազատ արձակման շուրջ բանակցութիւնները ցարդ ոչ մէկ արդիւնքի չեն հասած: Կ'իմանանք թէ նոր բանագնաց մը նշանակուած է յանձին Շէյխ Ուլիսամ էլ Մասրիի:

Լիբանանի Հանրապետութեան նոր նախագահի մը ընտրութեան մասին Պէյրութ ժամանած պապական նուիրակ Հայր Գաբրիէլ Քաչեա իր լաւատեսութիւնը յայտնած է այս գործընթացին շուրջ:

ԱՊՈՒ ՏԱՊԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ ՄԸ ՕԾՈՒՄԸ



Անցեալ Ուրբաթ, Դեկտեմբեր 12ին, 2014, Միացեալ Արաբ Էմիրէթներու Ապու Տապի քաղաքին մէջ, հանդիսաւոր կերպով օծումը կատարուեցաւ Հայաստանեայց Առաքելական Սրբոց Նահատակաց եկեղեցիին: Օծման արարողութեանց նախագահեց Մեծի Տանն Կիլիկիո՝ Կաթողիկոս Արամ Ա. Հայրապետը: Էմիրէթներու հայկական առաջին եկեղեցին կառուցուած էր Շարժայի մէջ 1998ին:

Ապու Տապիի նորակառուց եկեղեցւոյ հողատարժքը տրամադրուած էր նախապէս Շէյխ Մուհամմատ Ջալէտի կողմէ: Եկեղեցին կառուցուած է հայկական ոճով, ունի յարակից առաջնորդարան, սրահներ եւ այլ բաժիններ: Այլ խօսքով ամբողջական համալիր մըն է: Այցելուներուն ուշադրութիւնը կը գրաւէ հայոց Յեղասպանութեան նահատակներուն նուիրուած խաչքարը եւ Մեսրոպ Մաշտոցի արձանը:

ԻՐԱՔ

ՏԱԵՇԻ ԶԻՆԵԱԼՆԵՐՈՒ ԹԻՒ ԱՃԸ

«Ալ Արապիա» շլրատու գործակալութեան համաձայն իսլամ ծայրայեղականներու «ՏԱԵՇ» ահաբեկչական կազմակերպութեան զինեալները թիւը օրէ օր նոր աճ կ'արձանագրէ, մասնաւորաբար Սուրիոյ եւ Իրաքի մէջ: Անոնց թիւը կը գնահատուի մօտաւորապէս 20,000էն 31,000 զինեալներ: Անոնք վերջերս գրաւած են սուրիական երկու գօրանոցներ:

Ստացուած տեղեկութեանց համաձայն ՏԱԵՇԻ զինեալները Ֆոսֆատ կը փոխադրեն Պաղտատէն մօտ 400 քիլոմետր հեռավորութեան վրայ գտնուող Ալ Քաէմ շրջանէն դէպի Սուրիոյ Ռաքքա քաղաքը: Տակաւին յայտնի չէ թէ ահաբեկիչները ինչու հետաքրքրուած են ֆոսֆատով: Սակայն այդ նիւթը կարելի է օգտագործել նաեւ պայթուցիկներու պատրաստութեան համար:

ՍԵՒՏՏԱԿԱՆ ԱՐԱՔԻԱ

35 ՄԻԼԻՈՆ ՏՈԼԱՐ «ԷՊՕԼԱ»Ի ՀԱՄԱՐ

Համաշխարհային վտանգ նկատուող «էպօլա» մահացու համաճարակի տարածման դէմ առողջապահական լուրջ միջոցառումներ եւ նախաձեռնութիւններ կը կատարուին բովանդակ աշխարհի մէջ: Այս կապակցութեամբ Մէուտական Արաբիոյ Պրն Ապրտ Ազիզ Ալ Մէուտ թագաւորը արքայական հրամանագրով մը որոշեց 35 միլիոն տոլար յատկացնել Արեւմտեան Ափրիկէի երկիրներուն, որպէս օգնութիւն «էպօլա» համաճարակին դէմ անոնց մղած պայքարին:

ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՐՆԵՐԸ ՍԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ



Նոյեմբերի 28-ին Լիբանանում կայացել է «Լիբանանում Միացեալ Ազգերի Կազմակերպութեան ժամանակաւոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) բազմազգ առաքելութեան կազմում հայկական դասակի ներգրաւման եւ առաքելութեանը մասնակից այլ երկրների դրօշների շարքում հայկական դրօշի բարձրացման պաշտօնական արարողութիւնը, այսօր յայտնում են ՊՆ մամուլի ծառայութիւնից:

Հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը Նոյեմբերի 26-ից ՅՈՒՆԻՖԻԼ առաքելութեան կազմում, իտալական հրամանատարութեան ներքոյ խաղաղապահ առաքելութիւն է իրականացնում Լիբանանում:

Արարողութեան ընթացքում հայ խաղաղապահներին ողջունել եւ նրանց ներգրաւումն առաքելութեանը կարեւորել է ՅՈՒՆԻՖԻԼ առաքելութեան միացեալ ուժերի հրամանատար, իտալական բանակի բրիգադի գեներալ Ստեֆեն Դել Կոլը:

Նշուած արարողութիւնն իր անդրադարձն է գտել նաեւ իտալիայի զինուած ուժերի գլխաւոր շտաբի պաշտօնական կայքում:

ՍՈՒՐԻԱ

ՄԱԿ-Ի ԿՈՉԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Միացեալ Ազգերու Կազմակերպութիւնը եւ իր գաղթականներու Օժանդակող հաստատութիւնը բովանդակ աշխարհի կոչ ուղղած է մարդասիրական շուտափոյթ օժանդակութիւն կատարելու մէկ միլիոնէ աւելի իրաքցի եւ սուրիացի գաղթականներուն: Յառաջիկայ ամիսներուն ձմրան դժուարին պայմաններ դիմակալող գաղթականները անհրաժեշտ կարիքն ունին սննդամթերքի, որուն պակասն զգալի է:

Միւս կողմէ Ռուսիոյ արտաքին գործոց նախարարի տեղակալ Կինատի Կաթիրով յայտարարեց, որ Մոսկուա կ'աշխատի կայացնելու սուրիական երկխօսութիւն մը՝ ուսական հողի վրայ: Անոր խօսքով, Ռուսիա երկխօսութեան առաջարկը ներկայացուցած է նաեւ ընդդիմադիր կազմակերպութիւններուն: Կաթիրով նաեւ դրական որակեց Սուրիոյ հարցով միջազգային պատուիրակ Սթեֆան Տը Միսթուրայի նախաձեռնութիւնը՝ զանազան շրջաններու մէջ բախումները սառեցնելու կապակցութեամբ: Միջազգային պատուիրակը ժամանեց Ռիատ, ուր սէուուցի պատասխանատուներու հետ պիտի քննարկէ Սուրիոյ զարգացումները եւ հակամարտութեան վերջ դնելու միջոցները:

ՎԱՐՁՈՒ ՄՐԱՇ
ՓԱՍԱՏԻՆԱՅԻ ՄԷՋ (200 ՀՈԳԻ ԸԱՄԱՐ)
ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ԱՌԻԹՆԵՐՈՒ ԸԱՄԱՐ
1060 N. ALLEN AVE. PASADENA CA 91104
ՄԱՆՐԱՍԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐ՝
ԵՆՈԱԶԱՅՆԵԼ (626) 797-7680

VA Print Media
Book Printing • Hard Covers • Year Books
Restoration of Old Books & Bibles
Նոր Գիրքերու Տպագրութեան եւ
Հին Գիրքերու Նորոգութեան Համար
Հեռ.աձայնել՝ ՎԱՀԷ ԱՋԱՊԱՀԵԱՆԻՆ



Vahe Atchabahian
1743 E. Elizabeth St. • Pasadena, CA 91104
Tel: 626-793-6220 • Cell: 626-354-5924
vamedia@yahoo.com • www.vaprintmedia.com